

# ՏԵՂԱՎԱՏՈՒ

DIEGHEGAIODU

Դիշեցաւ

Հրատարակություն Գամիրէի Հ.Բ.Ը.Ս.Ի.

نشرة جمعية القاهرة الخيرية الأرمنية العامة

«ԱՐՅԱԿ Բ.» ՕՓԵՐԱՆ



Տիգրան Չուհաճեանի «Արչակ Բ.» օվերայի ներկայացումէն  
տեսարան մը. ներկայացուած Երեւանի «Սպենդեարեան»  
Օվերայի և Պալէի թատրոնին մէջ:

ԳԱՏԱՆՏԻԱՆԱՍՈՒԻ ԽՄՐԱԿԻՐ  
Տիգրան Գէորգեան  
ԽՄՐԱԳԻՐ  
Հարի Զէմէնեսան  
ԳԵՂԱՐՈՒԵԱՏԱԿԱՆ ԶԵԽԱՆՈՐՈՒՄ  
Ծահէ Լուսաբարենս  
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՐՈՒԱԾՔ  
Մանուկ Գրիգորեան  
8ՊԱԿՐՈՒԹԻՒՆ  
Nubar Printing House  
Թիր II Նոր Ծղամ  
ԱՊՐԻԼ 1999

<b>Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ</b>	
<b>Համատեղ շանքերով ...</b>	1
<i>Տիգրան Գէորգեան</i>	
<b>Յուշածում</b>	3
<i>«Տ.»</i>	
<b>«Արշակ Բ.» օֆերան</b>	4
<i>Հայկ Աւագեան</i>	
<b>Դրոշմագիտական հետաքրքրական</b>	11
<b>աշխատութիւն մը</b>	
<i>Տիգրան Գէորգեան</i>	
<b>ՀՅԸՄ-ի Գանիրէի Մասնաճիւղի</b>	13
<b>Տարեկան Ընդհանուր Ժողովը</b>	
<b>«Սաթենիկ Ռ. Զագըր»</b>	13
<i>Մշակութային Կեդրոնը</i>	
<b>Սաթենիկ Զագըր թղթաձրար</b>	14
<b>ՀՀ Եգիպտոսի Դեսպանը Բրաժեշտ Կ'առնէ</b>	16
<b>Լուրեր</b>	
<b>Անդամագրական</b>	



## ՀԱՍՏԵՂ ԶԱՆՔԵՐՈՎ ...

**ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՇԱՐԺ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ  
ՈՒԽՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ**

Յատկապէս 1960-ական թուականներուն, երբ յաշորդական գրուաշրջիկային խումբեր՝ Հայաստանէն Եգիպտոս գալու առիթ Կ'ունենային, Եգիպտական փառաւոր մշակութային կորողները հիաքանչ դիտելէ ետք, գրուաշրջիկներէն ոմանք՝ անպայման ժամանակ կը ստեղծէին հայկական գերեզմաններն ալ այցելելու ...:

Այդ այցելութիւններէն մէկ քանիհօ ես ալ ընկերակից ոլլալուս, կը լիշեմ, թէ ի՞նչ երկինածութեամբ հայրենի գրուաշրջիկները կը շրջէին շիրիմէ շիրիմ, խոր նևտարքը բրութեամբ կը կարդային կամ կը վերծանէին արձանագործինները, երբեմն կ'արձանագրէին կամ կը լուսանկարէին զանոնք:

Նման առիթներու, անոնք յաճախ փափաք կը յայտնէին, որ համառու ուղեցոյց մը պատրաստի ազգային գերեզմաններու և հանրային հաստատութիւններու մասին ընդհանրապէս:

Պատմական անցեալով բովանդակալից, Եգիպտահայ հոգենոր-մշակութային անշարժ ժառանգութեան մասին՝ հայրենի մեր հարազատներուն ցուցաբերած իրովի հոգածութեան խթանուած, խմբագիր բարեկամին հետ' պամ մը մտածելէ ետք, խոսաբած ենք ձեռներեցութիւն դրսեորելէ, որովհետեւ դարուն աղդ շրջանին, տակային հնարաւոր չէր հիթական անհրաժեշտ միջոցներ հայրայթելլ ...:

Անցնող տասնամեակին, հայրենի պատմակիպատան Սերո Խանզադեան՝ երբ 1986-ի



ձմեռ Եգիպտոս հրափրուած էր, Նուպարեան Ազգային Վարժարան այցելութեամ՝ նկատեց Վարժարանի մուտքին պրոնզաձոյլ ուշագրաւ յիշատակարանը. փափաք յայտնեց ատոր օրինակութիւնը ունենալ: Փութով իրեն յանձնեցան Վարժարանի երեք բաժիններուն յիշատակարաններուն արձանագրութիւնները: Երիտասարդ տարիեցն, Խանզադեան շամադիր հաւաքող մը եղած էր՝ մասնագրութիւններուն:

Թիշուած տեղեկութիւնները, "Տեղեկատու"-ի բանիմաց ընթերցողներուն ուշադրութեան կը յանձնուին՝ ՀՀ Պատմութեան և Մշակութիւն ուղարձաններու Պահպանութեան Վարչութեան կոչին առիթով:

Ցուշարձաններու Պահպանութեան Վարչութեան նախաձեռնութեամբ, "ՄԵԿ ԱԶԳ ՄԵԿ ՄԾԱԿՈՅԹ" փառատօնի ընթացքին, տեղի պիտի ունենայ միշագային գիտաժողով մը՝ նուիրուած սիհիորի պատմամշակութային անշարժ ժառանգութեան ուսումնակրութեան և պահպանումին:





Գիտաժողովին զիսաւոր նպատակն է, համատեղ ոյժերով վակերագրել, ուսումնասիրել, պահպանել՝ սփիորի տարածքին գտնուող հոգեւոր-մշակութային փայտեայ կամ մետաղեայ մատուցելոր, որոնց վրայ կրնան հայերէն լեզուվ արձանագրութիւնն զտնուի, և առաւելաբար, պատմամշակութային անշարժ ժառանգութեան նմուշները՝ ինչպէս վիմագիր արձանագրութիւնները և որմնամկարներ:

Այս փամ ձեռնարկից՝ գիտաժողովի աշխատանքներուն, հաւանաբար եզիպտահայերէն մասնակցող չըլլայ, բայց կարելի է գործօն մասնակցութիւն բերել, եթէ բոլորին եռամբազին շանթերը միացուին, որովհետև՝ տակախն զման հարցերով հետաքրքրուող և մտահոգ անձեր կը գտնուին գաղութին բաղկացուցիչ անդամներուն մէջ ...:

Որպես առաջին աշխատանք՝ Գաճիրէի և Աղեքսանդրիոյ երեք լարանուանութիւնները կազմոյ համայնքներուն բոլոր վկայացոյցները պետք է խմանքով հաշուածել, ցուցակագրել, վկայագրել, կազմելու համար ԵԳԻՊՏԱՀԱՅ ՎԻՄԱԳԻԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒԽ ԴԻԻՍՆԸ, որպեսզի լետագային մաս կազմէ բոլոր զաղութեներու վիմագիր արձանգրութիւններու CORPUS-ին, և այդ միջոցով ալ մատչելի դառնայ լետագուտողին:

ԷՊՈՅԵՄԻՒՐՆ ԱՇԽԱՌՈՅ 0.3  
ԱՅ ՀՎԵԿՑՈՒՑՈՒՑ ՏԱՐԵԿ  
ԱՐԴԵՍՄԻ ԱՅՆ ԱՌԵՎԱՐԵ  
ԱՐԴ ԱՌԵՎԱՐԵ ԱՐԴ ԱՌԵՎԱՐԵ

Արդէն ումաց մօտ, այս մեծ ձեռնարկին իրագործումին համար ցուցաբերուած հոգածութիւնը Ակատառելի է. կը մնայ միայն ձեռներց-ցութիւն ցուցաբերեմ:

"Տեղեկատու"-ի կողմէ ներկայացուած այս առաջարկը արձագանք գտնելու պարագային, պիտի առաջարկուի մաճրամասնեալ ծրագիր մը՝ նիմ ունենալով մեր զաղութին երշանկայիշատուկ առաջնորդներէն՝ Թորգոս Արքեպիսկոպոս Գուչակեանի կատարած նախանձայոց աշխատանքը:

Ըստեր կան, թէ եզիպոտամայինու փառաւը  
անցեալին լուս վկաները՝ թողքուած շիրմներն  
են, և թէ անոնց մասին կարեի է իրազեկ դաս-  
եալ՝ միամի հայկական գերեզմանուցները այցե-  
լելով ...։ Այս հաստատումը՝ թէեւ ճշմար-  
տութեան մեծ բաժին մը կը պարփակէ, սակայն,  
կարեի է՝ սթափ մոտձելակերպով և գործելա-  
կերպով, ցոյց տալ՝ թէ գաղութին դիմագիծ  
ապահոված անձերուն աշխատանքը կը շարու-  
նակոի նորովի, և համատես քանուով ...։

ՏԻԳՐԱՆ ԳԵՐՈՎԳԻԱՆ



## ՅՈՒՆԱՍՈՒՄ

# William Saroyan The Man The Writer



Աշխարհաճանօթ ամերիկահայ արձակագիր և քատերագիր Ուիլիմ Սարոյեանի՝ 1908-1981, յիշատակը վառ կը պահուի շնորհի պարերական նախաձեռնութիւններու:

Այս կարգի վերջին իրագործումներէն, Ֆրեզնոյի մէջ՝ California State University-ի նախաձեռնութեամբ, Սարոյեանի ծննդեան 90-ամեակը մշուած է անցնող Մարտի 20-ին, Բայև ամերիկացի ատենախոսներու մասնակցութեամբ. Սարոյեան մարդը և գրողը ներկայացուած է բազմաթիւ երեսակներով:

ՀԲԸ-ի Գամիրէի Մասնաճիւղ ալ՝ Գամիրէի Ամերիկեան Համաստրանի աշակցութեամբ, ծրագրած է յառաջիկա Մայիսի 19-ին, Համաստրանի "Oriental Hall"-ին մէջ հասարակութեան ներկայացնել "William Saroyan: The Man The Writer" վաւերագրական ժապաւեճը, որ արդէն ժամանակէ մը ի վեր, սիհիորահայ քանի մը կերպոնի մէջ, միշտ ՀԲԸ-ի նախաձեռնութեամբ, մեծ հետաքրքրութիւն յառաջ կը բերէ:

Մինչև վաւերագրական ժապաւեճին ներկայացնում, «Տեղեկատու»-ի ընթերցողներուն կը ծանօթացնենք ժապաւեճին հետինակը՝ կեանքին և ստեղծագործեան ամենասեղմ գիծերուն մէջ:

Խարբերդի և Մարաշի ծնողի զաւակ Փոլ Գալիմեան, ծնած է Պէյրուս՝ 1932-ին: Հնուանիքով փոխադրուած են Դամակոս՝ որ ստացած է նախակրթութիւնը և անցուցած է երիտասարդութեան տարիները:

Չառ փոքր տարիքէն, ան մեծ հետաքրքրութիւն ցուցաբերած է լուսանկարչական արուեստին Ալատմամբ, և օգնականի շրջանը բոլորին եւոք, Պէյրուսի մէջ բացած է իր առաջին Լուսանկարչատունը, ապա անցած է Սոնիրէալ, և յատոյ Միացեալ Նահանգներ, որ՝ 1967-ին, Նի Եսրքի Լուսանկարչութեան Հիմնարկէն մասնագիտական աստիճան ստացած է:

Կեանքի յարափոխիս շրջանէ մը եւոք, հաստատուած է Ֆրեզնոյ՝ որ բացած է իր երկրորդ լուսանկարչատունը. այստեղ առիթ ունեցած է պատրաստելու բազմաթիւ ամենատրութիւններու դիմանկարները՝ ըլլան անոնք,

բաղարագէտներ, բարձրաստիճան գինուորականներ, հայ եկեղեցականներ, սինումայի աստղեր, արուեստագէտներ, ինչպէս նաև բնորդներ և ժողովուրդի բոլոր մակարդակի մարդիկ:

Այս ձեռով, իր բազմաթիւ լուսանկարները տեղ գտած են գիրքերու, միջազգային տարրողութեամբ լուագրերու, հանդէսներու, ինչպէս նաև հանրային և պետական հաստատութիւններու մէջ:

Որպէս յիշատակ-նամականիշ, ԱՄՆ-ՍՍՀՄ նամակատուներուն կողմէ, 1991 Մայիսի 22-ին, համատեղ թողարկուած է Ուիլիմ Սարոյեանին նուիրուած նամականիշը, որուն համար ընտրուած է Փոլ Գալիմեանի պատրաստած արտայալիք լուսանկար-դիմանկարը:

Արուեստագէտին միևնույն փառասիրութիւնը եղած է ֆիլմարուեստը: Սարոյեանի մահէն անմիշապէս եւոք, 1981-ին՝ Գալիմեան պատրաստած է անոր յատկանշական դիմանկարներուն տեսա-լսողական ներկայացնում մը՝ որ վարչունէ աւելի առիթներով զանազան բաղարներու մէջ ցոյց տրուած է նոյնիսկ տեղական ներուստատեսութեամբ:

Խթանուած ցուցաբերուած խանդավառութեան, Գալիմեան շարունակած է իր փնտուութեարը, և ապս անզամ ընտանիքին բոլոր անդամներուն սերտ գործակցութեամբ, կօղջը, որդույն և աղջկան, յաջողապէս իրագործած է այս վաւերագրական ժապաւեճը՝ որուն ներկայացնումին, Գամիրէի մէջ ալ, պիտի սպասենք անհամբեր ...:

Սակայն, Գամիրէէն առաջ, Մայիսի 13-ին, այս վաւերագրական ժապաւեճը պիտի ցուցադրուի Աղեքսանդրիոյ Ալ Ֆինուզ Ալ Կամիլայի հանդիսարարին մէջ՝ Տեղենութեան սերտ գործակցութեամբ:

"Տ."



## ”ԱՐՉԱԿ Բ.” ՕՓԵՐԱՆ

### ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

«Արշակ Բ.» օֆերան կը հանդիսանայ զարթօնքի շրջանի հայկական մասնագիտաց- ւած երաժշտութեան առաջին փայլուն նուա- նումներէն մէկը, հայկական օֆերայի արուես- տին դափնեպսակը:

Երիտասարդ երաժշտահան Տիգրան Չուհանեանի (1837-1898) հրաշակերտն է, որուն լիպրեթով՝ խոակերէն լճգուվ, գրած է յայտնի բանաստեղծ Թովմաս Թէրզեան (1840-1909): Օֆերային բուն խորագիրն է՝ Arsace II:

Իր արժեքաւոր յօդուածին մէջ, Նուապար Ալիքսանեան «Արշակ Բ.»-ի յօրինումին թուականը նշան է 1868<sup>(1)</sup>: Ըստ յօդուածին նախորդող Թէնոդիկի ծանօթագրութեան, Ալիքսանեան այս ուսումնասիրութեան համար՝ բացի իր պրատուններէն, անմիշական տեղեկութիւններ ստացած է Չուհանեանի այրիէն ու պարագաներէն և Սմբատ Քէսէնեանի նետ անձնական թղթակցութենէն: Ն. Ալիքսանեանի նշան թուականը՝ իր միակ հաւասար աղբիր, յետազային կ'ընդունուի իրեւու հայկական օֆերայի ծնունդի տարեթի:

1972 թուականին, թատերագէտ Գառնիկ Ստեփանեան կասկածի կ'ենթարկէ այդ թուա- կանը, գտնելով՝ որ օֆերան հեղինակուած պէտք է ըլլալ 1863-ին: Ան իր վարկածը կը հիմնաւորէ հետեւեալ կերպով.

1- 1868 թուականը աննպաստ էր «Արշակ Բ.»-ի նման հայրենասիրական օֆերայի մը ստեղծագործումին համար, քանի որ ազգային հիշերով թատրերգործինները և հայկական մամուլը այդ տարիներուն կ'ենթարկուին դադարեցումի ու հապածաքի: Օրինակ, «Վար- դան Մամիկոնեան» թատրերգործեան պատճա- ռով (երաժշտութիւն՝ Չուհանեանի) կը փակուի «Արեւելեան թատրոն»-ը, Պէտիկաշլեանին և Գալֆայեանին «Արշակ Բ.» ողբերգութիւնները արդէն չէին բեմադրուեր, Պետրոս Դուրեամ՝ Մ. Նալբանդանին մասին թատրերգործին մը կը գրէ, զոր կը վախճան բեմբադրելու, Պոլսոյ և Զմիւնիոյ մէջ կը կանցցուն հայերէն թերթերու հրատարակութիւններ, ենայն:

2- Սմբատ Քէսէնեան իր անտիպ յուշերուն մէջ կը գրէ՝ թէ երբ Չուհանեան 1864-ին խորախայէն կը վերադառնայ Պոլսո, նետը կը բերէ «Արշակ Բ.» օֆերան: Հետեւաբար, Գ. Ստեփանեան կ'եզրական՝ որ օֆերան յօրին- ած պէտք է ըլլալ 1863-ին, ճիշտ Զէլյունի ապաստարութենէն ենք, յատազային՝ 1864-1865 թուականներուն Պոլսոյ մէջ կատարելով որոշ լրացումներ: Գ. Ստեփանեան կը նախընտրէ Ս. Քէսէնեանին վարկածը՝ Ն. Ալիքսանեանէն,

քանի որ «Աա Չուհան ան ի կեանքի վերջին տարիներին ո՛չ միայն եղել է նրա խմբում, այ- լև համագոր- ծակցել է նրան որպէս իմպրե- սարիոյ: Ան- շուշտ անձամբ կոմպոզիտորից լած պիտի լիներ նրան առաջին տարիների գոր- ծունեութեան մաս- րամասնութիւն- ները»<sup>(2)</sup>:



Տիգրան  
Չուհանեան

Ինչպէս կ'երեւի, Չուհանեանին ժամանակա- կից անմիշական փաստեր կը բացակային՝ հաստատելու կամ հերքելու մէկը կամ միւսը: Յատակ է միայն՝ որ «Արշակ Բ.» օֆերան, մէկ կողմէ՝ ծնունդն է ԺԹ. դարու վաթսունական թուականներուն ազգային-մշակութային բուն վերելքին, միւս կողմէ՝ պտուղն է Խուալիոյ մէջ Չուհանեանին ստացած մասնագիտական կրթութեան:

Գալով նախերգանքին, Ն. Ալիքսանեան կը գրէ՝ թէ Չուհանեան զայն «ձայնագրած է ի սկզբան, երբ միւս մասերը չկային դեռ»<sup>(3)</sup>: Նախերգանքը ամրողութեամբ յօրինուած ըլլալով օֆերային հիմնանիւթերուն վրայ՝ ժամանակագրական առումով չեր կը նար նախերդել օֆերային: Կրնայ ըլլալ ուրիշ նախերգանքը մը եւս հեղինակած է՝ զոր յետոյ անտեսած է:

Նախերգանքի ստեղծագործութեան մասին հետաքրքրական միջադէք մը կը պատմէ Ս. Քէսէնեան, ըստ որում «երբ Չուհանեան Պոլսո վերադարձա՛ արդէն այդ օֆերան բացի նախերգէն՝ կազմ ու պատրաստ էր: Ամէն անգամ երբ Չուհանեան Օթքագիտէն ներա այցելութեան կու զար Ապտուլլամի լուսանկար- չատունը, մէկ մէկ պատրուակներով Չուհանեան օձիքը կ'ազատէր՝ միշտ խոստանալով քիչ օրէն Արշակ Բ.ի նախերգը պատրաստելո՛ բայց խոստումը չեր կատարեր: Օր մը Չուհանեան դարձեալ Ապտուլլամի լուսանկարչատունը զացած էր: Ապտուլլամի այն օրը նախերգին մասին բան մը շըսաւ, և խնդրեց իրմէ որ այդ գիշեր իրենց մօտ հիմր ըլլալ: և երիտասարդ երգահանը կը համակերպի: Գերգ Ապտուլլամ



Չորհանձեանի համար յատկացուցած սեմեակին մէջ՝ որ դաշնակ մը ն ալ կար, քանի մը տասնեակ երաժշտական թերթեր, մատիտ, զմելի և այլն նախապէս պատրաստել տուած էր. եւ այդ գիշեր երբ Չորհանձեան պառկելու համար իր սեմեակը կը քաշուէր. Ապառուլահ մինչեւ իր Անշանեակը ընկերանալով կրեն կը յայտարքէ որ մինչեւ որ Արշակ Բ. ի նախերգը շպատրաստէ բանտարկուած պիտի մնայ այդ սեմեակին մէջ, և այդ ըսելով դուռը փրայէն կը կղաէ. և բանալին իր քովը կը պահէ: Չորհանձեան այս եղելութիւնը կատակ կարծելով՝ այն գիշեր հաճգիստ կը քնանայ. եւ միայն առաօսուն կը հասկեայ որ եղածը կատակ մը չէ: Չորհանձեան ճարահատ կը սկսի այն օրը իր բանտին մէջ նախերգին պատրաստութիւնը: Ապառուլահ իր ընտանիքի անդամներուն այդ օրուան համար պատուիրած էր որ թէ նախանաշը և թէ ցորեկուան ճաշը վերի յարկի պատուիամէց կողովով մը վար իշեցնելով կերակրեն զինքը: Չորհանձեանի յատկացուած այդ սեմեակը՝ տանը պարտզակի կողմէն էր, և այդ ճաշը իրեն տրուած միջոցին՝ Ապառուլահի դրացիներէն օրիորդ մը Չորհանձեանի այդ կերպով կերակրութիւնը տեսնելով՝ այդ եղելութիւնը կ'երթայ կը պատմէ իրեն դրացի քանի մը օրիորդներու, որոնք մինչեւ իրիկուն արգելը կ'ըլլան այդ նախերգը վերջացնենու: Երեկոյին Ապառուլահի տուն վերադարձին՝ Չորհանձեան հազի այդ նախերգին կէսը աւարտած էր. երեկոյեան ճաշն ալ այդ կերպով կը տրուի. վերջապէս ճարահատ Չորհանձեան այդ գիշեր մինչեւ արշալոյս աշխատելով կը վերջացնէ: Սուսուն կանուխ, Ապառուլահ Կ'ուզէ դաշնամուրի փրայ իմանալ. Չորհանձեան ներսէն կը պոռայ, կը կանչէ «Դուռը քաց. աւարտեցի. եթէ չես հաւատար եկուր տես.» - «Ո՛չ, - կը պատասխանէ Ապառուլահ, - նուազէ որ իմանամ.» Տաճը մէջ բոլորը անկողիննեն կած էին այդ աղմուկին պատճառաւ. վերջապէս Չորհանձեան նախերգը կը նուազէ և Ապառուլահ դուռը կը քանայ և այդպէս Չորհանձեան կը յաջողի Ապառուլահի ձեռքէն օձիքը ազատելու»<sup>(4)</sup>:

Բեմադրուած է արդեօք «Արշակ Բ.»-ը: Մասնագէտներուն մէծ մասը կը ներքեն զայն: Սակայն կը գտնուի քանի մը տեղեկութիւն՝ զոր հարկ է անդրադառնալ:

Թթքական թատրոնի պատմաբան Ատոլֆ Թապասօ կը նշէ՝ թէ Չորհանձեանի «առաջին գործը նոյա «Արշակ Բ.» օփերա չորս արարածով, որ Նաումի թատրոնին մէջ խաղացուեցաւ երեւելի արուեստագէտներով»<sup>(5)</sup>: Նոյց տեղեկութիւնը քանի մը տարի ետք կը կրկնէ նաև Շարասան<sup>(6)</sup>:

Ուշադրութեամբ համեմատելով Թալասոյի և Շարասանի շարադրանքները, դժուար չէ եղակացնել՝ թէ Չորհանձեանին վերաբերող ամբողջ հատուածը Շարասան ուղղակիորէն

օգտուած է Թալասոյի երկու յօդուածներէն՝ որոնք թարգմանաբար տպագրուած են «Անահիտ»-ին մէջ, Ա. Զօպանեանի որոշ ուղղումներով: Միեւնոյն տեղեկութիւնները՝ Զօպանեանի սրբագրութիւններով հանդերձ, միեւնոյն նախադասութիւնները՝ կերպարանափոխուած, միեւնոյն բաները<sup>(7)</sup>: Ուրեմն, Շարասան դուրս կը մնայ մեր դիտարկումի տեսադաշտէն:

Նշան Պէտշիթաշլեան, Չորհանձեանին նուիրուած ծաւալուն յօդուածաշարին մէջ, կը մէջբերէ Ս. Քէսէնեանին յուշերը, ըստ որուն «Արշակ Բ.» օփերան, 1869ին Վերջերը, առաջին անգամ ներկայացուեցաւ, Բերա, Նաումի թատրոնին մէջ, իտալական օփերայի խոմքին կողմէ, հոծ բազմութեան մը ներկայութեան: Այսուեղ էին Ս. Արեւելեան թատրոնի մասնախումբը և գործէ բոլոր հայ դերասանները: Այդ ներկայացման համար իտալական խոմքը մէծ ծախսեր ըրած էր: Խաղը երեք անգամ ներկայացուելով հազի հազ կրցան ծախսերը զուել: Վերջին ներկայացման հասութիւն կ'էսը Չորհանձեանին յատկացուեցաւ, իբր հեղինակի իրաւունք: Այդ ներկայացումը «Արշակ Բ.»ի վերջին բեմադրութիւնը եղաւ»<sup>(8)</sup>: Ցուշերուն այս հատուածը՝ ինչպէս կը նկատէ Գ. Ստեփանեան, անհասկնալի պատճառով, չկայ երեւանի դիւանին մէջ գտնուող Քէսէնեանի անտիպ յուշերուն մէջ<sup>(9)</sup>:

Արդ, «Արշակ Բ.»-ի բեմադրութեան մասին ունինք օփերայի ատեղծագործուսէն երեսուն տարի հեռաւորութիւն ունեցող երկու վկայութիւն՝ Ս. Թալասօ և Ս. Քէսէնեան (վերջինը երկրորդական աղքիրէ), որոնք իբր վակերական փաստեր ընդունիլ տակաւին կանուխ է<sup>(10)</sup>:

Կայ քանի մը տեղեկութիւն՝ «Արշակ Բ.»-ի հատուածական կատարումներուն մասին: Ցովիհաննէն Աճեմեան կը գրէ՝ «1870էն առաջ Տիգրան Չորհանձեանի մէծ նուազախալի, այս է Օլիմբիակի, Զշանաւոր մատունըն երգուեր էին լուսահողի Պալեան Յակոր ակյի պարանը, մէծանուն Ամիրային ծախսիր և ի ձեռն Նաումեան թատրոնի քաջ գուսանաց. որոտաձայն ծափահարութեամբք ընդունուեր էր հայ երաժշտապէսի այս հոյակապ երկասիրութիւնը. բայց նեղինակին սիրտը շարժեցին մանաւանդ իտալացի գուսանաց ուրախակցութիւնը և գովեսոր, որը իրեն վարպէս (maestro) անունը կու տային»<sup>(11)</sup>: Նկատենք, որ այս յօդուածը տպագրուած է Չորհանձեանի կենդանութեան և գրուած իր օփերէթներուն առաջին թենորին կողմէ:

1872 թուականին, Թիֆլիսի «Մշակ»-ը գերմաներէն թերթէ մը քաղելով, թարգմանաբար կը հրատարակէ նետեւեալ լուրը. «Königliche Zeitung մէծ քաղաքական լրագրում կարդուն ենք, որ Կ. Պոլսումը մի հարուստ հայի Տիգրան բէյի տանը, նորերունս պ. Տիգրան



Չուհացեանից Բեղիմակած «Արշակ Բ.» հայոց օպէրայի հատուածները Ընթագմագրին: Հեղինակը կամենում է Վիեննայի գալու աշխարհահանդէսին Աերկայացնելի իր գրուածքը: Նիւթը հայոց պատմութիւնից է առնուած և Բերոսը Արշակ Բ.-ը 369 թուին, իր զօրապետներից թողած, Ծապոնի հրամանով կորացուեցաւ և սպանուեցաւ: Օպէրայի երաժշտութիւնը հայրենացի եղանակներին սեփական, հեղինակը կարողացել է երոպական համարձակ ձեռով մշակել»<sup>(12)</sup>:

Այս երկու տեղեկութիւնները՝ իրեն ժամանակակից աղբիրներ, վստահութիւն կը ներշնչեն:

Գալով Վիեննային, Տիգրան Գալէմճեան կը պատմէ՝ թէ 1873-ին միասին կը մեկնին այնուեղ՝ ուր Չուհանեան «համդիանցաւ չկամութիւններու և փնտոնց Պոլիսը: Մեր գրպաններուն դրամը չհատած՝ դարձանք Պոլիս»<sup>(13)</sup>: Ուրեմն, Kolnische Zeitung լոգօգիրին հաղորդած Վիեննայի մասին ճիշտ է, որ սական, կը պասկուի անջաջողովթեամբ:

Երրորդ վկայութիւն մը՝ դարձեալ կապուած թալասոյին հետ, կը հաղորդէ՝ թէ օփերային բազմաթիւ հատուածներ «Վիեննայի և Նարուի մեծ նուազահանդէսներու մէջ զարունեցան և հայ երգահանին անունը շուտով տարածեցին»<sup>(14)</sup>: Ո՞րքան ճիշտ է արդեօք այս տեղեկութիւնը:

Եթէ «Արշակ Բ.» օփերան՝ կատարողական հնարաւորութիւններու բացակայութեան և բաղադրական ամբարենապատ պայմաններուն պատճառով, Բեղիմակի Կենդանութեան հատածարար սակաւաթիւ անգամներ կատարուած է, նուազախումբի նախերգանքը, ընդհակառակը, բազմից մեկնարանուած է Պոլսոյ, Զմիւնիոյ, Փարիզի, Գամբրէի մէջ և այլոր, ամէնուրեք գտնելով շերս ընդունելութիւն:

Այսպէս, 1869 Հոկտեմբերին, Պոլսոյ Նաումի թատրոնին մէջ զայն կը մեկնարան սեմֆոնիք նուազախումբը՝ ֆրանսացի երաժիշտ Հենրի Քաթորնի ղեկավարութեամբ<sup>(15)</sup>: Հայանարար, այս կատարումն է՝ զոր ունկնդրած է Մինաս Զերազ:

Ս. Քէսէճեան կը օշէ՝ թէ «Արշակ Բ.» օփերային նախերգը շատ մը պատմութիւններ ունի: Արշակ Բ. օփերային նախերգը շատերու ծանօթ է: Համանաւանդ 1869-ին Օդրագիտ Յակոր պէտ Պալեանի ապարանքին մէջ մէկ նուազահանդէսին՝ իտալացի քուարժէթթօն մը կողմէ՝ առաջնորդութեամբ Տիգրան Չուհանեանի նուազուել ի վեր: Բացի պալատականներէ՛ հարիրէ աւելի Բերայէն, Օդրագիտէն բարձր դասու պատկանող ընտանիքներ հրահրուած էին այդ նուազահանդէսին»<sup>(16)</sup>:

1882-ին, Պոլսոյ Վերտի թատրոնին մէջ,

Ամերիկայի դեսպանին Բովանաւորութեամբ «Մամուլ» երգիծաթերթին ի նպաստ տրուած Աերկայացումին ընթացքին, Ս. Դալթեան առիթ կ'ունենայ Չուհանեանի դեկավարութեամբ ունկնդրելու օփերային նախերգանքը<sup>(17)</sup>:

Ութսունական թուականներուն (ստոյդ տարեթիր չեն նշուած) «հիտալացի Թիջի անոն քաջ երաժիշտը, որ մեծապէս կը լարգէ Տիգրան Չուհանեանի տաղանդը, իր տուած մի նուազահանդէսի մէջ, նուազել տուաւ զնոյն նախերգ՝ յիստին չափ հիտալացի գերման նուազածուաց՝ ի մեծ հիացումն երոպացի ունկնդրաց, որք կրկնել տուին զայն»<sup>(18)</sup>:

1889 Մայիս 7-ին, Թեմունիայի սրամին մէջ, «Քնար» երաժշտական ընկերութեան մասնակցութեամբ դարձեալ կը մնչէ նախերգանքը: «Մէյքրադի Տիգրայի ճարտարամինս նախերգին բով Չուհանեանի Արշակ Բ.ի նախերգն (Ոլիմբիա) չնախացան, - բերկորութեամբ կը գրէ «Արեւելք» - ի թղթակիցը, - ընդհակառակն իրեն արեւելքան խանդավառ երեակապութեան հրաշագեղ ծնունդ՝ դիթեց յափշտակեց զամբեճն, երբ Քնարի նուազախումբը թարգմանեց երաժշտական այդ պերճ քերութուածն, ու կեցցէններու ծափածամբ զողիւնը թնդացուցին սրամ»<sup>(19)</sup>:

1892 Յունուարին, Փարիզի Սրբանտիտականունին մէջ, Չուհանեան առիթ կ'ունենայ հնչեցնելու նախերգանքը՝ «որ մեծապէս զնահատուեր է»<sup>(20)</sup>:

1896 Մարտ 31-ին, Պոլսոյ Բոնքորտիա թատրուամին մէջ, թատերական-երաժշտական Աերկայացումին ընթացքին, երաժշտահանի ճապուին տակ նուազախումբը կը կատարէ զայն<sup>(21)</sup>:

1896 Մայիս 25-ին, Զմիւնիոյ Սրորթեակթիա թատրոնին մէջ, տեղույն նուազախումբը Չուհանեանի ղեկավարութեամբ կը մեկնարան նախերգանքը, որ «որքան երկար՝ նոյնքան ճարտար էր ու ախորժելի»<sup>(22)</sup>:

1897 Յունուար 12-ին, Զմիւնիոյ Ս. Հոկիսիմեան վարժարանին մէջ, զայն քառաձեռն դաշնակով կը նուազեն օր. Մալվինա Քէօլէյէան և պր. Տ. Տէտէյէան: «Սոյն ճարտարարուեստ կտորն, արդէն շատերու ծանօթ, այս անզամ ես իրեն հայ արուեստագիտին ընդհանար տաղանդին ծնունդն, զամբեճն հիացուց»<sup>(23)</sup>, կը գրէ հիացու թղթակից մը:

Այսուհետեւ, յետ մահու, 1905 Մայիս 6-ին, Գամբրէի Էզպէրիէ թատրոնին մէջ, Յ. Սիհանեանին կազմակերպած «նուազահանդէսի առաջին մասը վերջացաւ Չուհանեանի «Օլիմբիա» (Արշակ Բ. ողբերգ.) Օփերայի տպանորիչ նախերգանքովը, որ Պ. Սիհանեան յարմարցուցած է երկու ձեռքով դաշնակի և



փոքրիկ երաժշտական խմբով նուագելու համար»<sup>(25)</sup>:

1906 Սեպտեմբեր 25-ին, Մարտագիւղի թատրոնին մէջ «Սինանեան նուագախումբ» ածեց Տիգրան Չուհանեանի Օյխրիայի ամբան դժուարին նախերգը (ouverture) որ բուռն ծափերով վերջացավ»<sup>(26)</sup>:

1917 Սեպտեմբեր 2-ին, Գ. Եաղովինամի ղեկավարութեամբ ան կը հնչէ Փարիզի Բոնսեռ-Ռուժին մէջ<sup>(27)</sup>:

Նախերգանքը՝ դաշնակի փոխադրութեամբ, երկիցս արժանացած է նաև երատարակութեան: Նախ, Չուհանեան քառամենոն դաշնակի փոխադրելով՝ զայն կը յանձնէ տպագրութեան: Ապա, երաժշտականին վաղարհան մաթէն ենք, իր աշակերտներէն երկու նուիրեալ երաժիշտներ՝ Յ. Սինանեան և Ս. Քեսէնեան, Կ'որոշն մահարձան մը կանգնեցնել սիրելի ուսուցիչի դամբրանին վրայ: Այս նպատակով, քառամենոն դաշնակի համար տպագրութեան նախերգանքը Սինանեան կը վերածէ երկելոն դաշնակի և 1902 թուականին ինը և Քեսէնեան իրենց անձնական ծախրով կը երատարակեն անկէ շուրջ 700 օրինակ, որուն վաճառքէն ստացուկիր հասոյթը կը մտարձն յատկացնել մահարձանի ծախսերուն: Թէեւ վաճառքը կ'ընթանայ դամդաղ, սակայն մեր անխոնչ երաժիշտները ի վերջու կը հասնին իրենց նպատակին և ստացած հասոյթով Զմիւնինյ գերեզմանատան մէջ կը կանգնեցնեն Չուհանեանի կիսնադրին»<sup>(28)</sup>:

1940-ական թուականներուն, Խորհրդային Հայաստանի մէջ արդէն ապաստան գտած ըլլալով «Արշակ Բ.»-ի ձեռագիր նուագագրութիւնը (full score) գաղափար կը ծագի թեմադրելու զայն: Սակայն, ըստ թեմադրութեան հեղինակներուն, թէ՛ լիպրէթոյին և թէ՛ երաժշտութեան մէջ կը գտնուին բազմաթիւ թերութիւններ՝ որոնք սրբագրելու միտունով կը ձեռնարկեն օփերային ամրոշական վերամշակումն: Ա. Գովակեան կը գրէ բոլորովին նոր լիպրէթո մը, իսկ Ա. Շահվերդեան և Լ. Խոջանեան կը խմբագրեն երաժշտութիւնը: Խոօքը տանը հեղինակներէն մէկուն: Ա. Շահվերդեան լիպրէթոյին մասին կը գրէ՝ թէ «դրամատուրգ Ա. Գովակեանին յանձնարարունց մշակել նոր լիբրետո, որը համապատասխանէր պատմական ճշմարտութեանը և «մեծ» օպերայի տրայնցիաններին ու, առաջին ներթին, Չուհանեանի երաժշտութեան ոճին համաձայն՝ յագեցուած լինէր գործողութիւններով և թեմական գրափշ էֆեկտներով»<sup>(29)</sup>:

Երաժշտական աշխատանքները այսպէս կը նկարագրէ Շահվերդեան. «Ստեղծագործութեան սիմէտրիայն, դրամատիկ և հոգեբանական հարստացումը նոր լիբրետոյում առաջ

բաշեց երաժշտութեան համապատասխան խմբագրման և վերամշակման հարցը: Անհրաժեշտ էր երաժշտարուել մին ուչիտատիւներից՝ նրանք փոխարինելով ստեղծագործութեան դիմամիկ կառուցուածքին համապատավանող նոր ուչիտատիւներով: Միա կողմից, թէալտեր համարեայ ամրող պարտիտորան, առանց ուչիտատիւների, պահանջնեց (գործողութեան նոր պլանադրումներ անհուսափելիորէն թեկանուածքուածք), սակայն առանձին եակիզողները պահանջեցին խմբագրական վերամշայում և զարգացում՝ հերոսական տարրն ուժեղացնելու նպատակով: Կարիք եղաւ մոցնել մի շաք նոր երաժշտական էսիզողներ, և, վերջապէս, անհրաժեշտութիւնը զացնուեց նորից գործիքատրել ամբողջ օպերայի երաժշտութիւնը: Ինչպէս հեղինակային հիմնական տեքստի սրբագրման, այնպէս էլ նոր կտորների մշակման մէջ թատրոնն ձգուել է խնամքով պահպանել ինքնագրի հարստութիւնները և հասնել ամրող ստեղծագործութեան ոճային լիակատար միասնութեանը»<sup>(30)</sup>:

Անհրաժեշտ կը նկատենք այստեղ որոշ լուսաբութիւններ կատարել: Համեմատելով Հայաստանի տարրերակը և Չուհանեանին ինքնագիր նուագագրութիւնը, կը նկատենք՝ որ ոչ միայն բոլոր ասերգները (ուչիտատիւնները) նորովի յօրինուած են, այլ կատարուած են մեծ կրծատումներ, տեսարաններու կամայական վերամշասալորումներ, ոչ ասերգային մասերու երաժշտական խոր փոփոխութիւններ: Բազմաթիւ տեսարաններու նուագակցութիւնը ոչ թէ վերագրութիքատրուած է, այլ նորովի յօրինուած. նոր խմբագրներուն չքայարարելով Չուհանեանի նուրը, թափանցիկ նուագակցութիւնը՝ ձգուած են ուսական պարոցին բնորոշ մեծակերտութեան, հերոսականութեան: Նոյնիսկ միջամտած են դաշնակութեան (հարմոնիւններուն), երգիչներու մեղեդիական գիծին մէջ: Թէրգեան-Չուհանեան բնագիրը կը բովանդակէ ինը զիսաւոր դերակատար՝ Արշակ (պարիթոն), Ոյնապէս ատիքանո, Փառանձեմ (ստիքանո), Վաղինակ (թենոր), Գմէլ (թենոր), Ներսէս մեծն (պաս), Վարդան (պարիթոն) և Պոլիքսեն (մեծծո-ստիքանո): Հայաստանի տարրերակն այսպէս է՝ Արշակ (պարիթոն), Օլիմպիա (ստիքանո), Փառանձեմ (մեծծո-ստիքանո), Տիգրիս (թենոր), Վասակ Մամիկոնեան (պաս), Սպանդարատ (պարիթոն), Ներսէս (պաս), Դրամատամատ (թենոր) և այլ փոքր դերեր: Այսինքն, բացի Արշակէն, Օլիմպիայէն և Ներսէսէն, մնացած հերոսներուն կամ ձայնատեսակն է փոխուած (Փառանձեմ), կամ դերը ամբողջութեամբ: Այսօք բոլորին ծանօթ Օյխրիայի «կանցոն»-ը՝ Չուհանեանի բնագիրնին մէջ եղած Վաղինակի (թենոր) արխան է: Արշակի «արիող»-ն չգտանք ինքնագիրին



մէջ: Ո՞վկէ մուտք գործած է նոր խմբագրութեան մէջ: Երգչային դերամասերը խիստ խճողուած են բառերով՝ որոնք կը խախտեն մեղեդիներուն երգայնութիւնը և ամյարմար կը դարձնեն երզը: Ի՞նչ կարիք կայ լիպրեթեռն յարմարցնել պատմական ճշմարտութեան: Թ. Թէրզեանին համար պատմական կողմը յետնախորք մըն էր հիւսելու վիպապաշտական դպրոցին բնորոշ լիպրեթօ մը՝ ուր սէրն ու մարը առաջնային նշանակութիւն ունեին: Ամեկարելի է արդէն յօրինուած մնածածալ օփերայի մը երաժշտութեան պատշաճեցնել նոր գրական բնագիր մը: Երաժշտութեան պատմութիւնը նման դէպք չի լիշտավեր:

Թէրզեանի լիպրեթեռն մասին թող թատերագետներն ու բանասէրները կարծիք յայնուն: Երաժշտական առումով կը հաստատենք, որ Չուրանեանի նուագագրութիւնը գեղարութեական թէ արմեստավարժական (թէրզիքական) տեսանկիւնէն անձեռնմխելի է, գրուած մասնագիտացուած բարձր մակրոդակով: Կայ թէ՝ խոր ընարականութիւն և թէ՝ սուր տուամարիզմ: Գործիքարութիւնը՝ վարպետութեամբ կատարուած, ասերգները՝ տրամաբնուած ու նպատակային, երգչային հնչայասութիւնը՝ բնական ու յարմար, երաժշտութիւնը՝ համահնչին լիպրեթեռն թատրերգարաբանական (տրամաթիրժիք) բովանդակութեան:

«Արշակ Բ.»-ը, ալսէս այլափոխուած, կը բեմադրուի 1945 Նոյեմբեր 17-ին, Երեւանի «Սպենդիարեան» Օփերայի և Պալէի թատրութիւն մէջ: Դերակատարներն էին՝ Շ. Տալեան (Արշակ), Հ. Դանիէլեան (Օլիմպիա), Տ. Սագանանդարեան (Փառանձեմ), Ա. Պետրոսեան (Տիրիթ), Կ. Մարկոսեան (Վասակ), Վ. Գրիգորեան (Սպանդիար), Ի. Գրեկով (Ներսէս), Գ. Բաղդասարեան (Դրաստամատ): Երաժշտական դեկավարն էր Մ. Թարիզեան, բեմավարը՝ Ա. Գուլակեան, Ըկարիչը՝ Պ. Անանեան, պարուսոյը՝ Ի. Արրատովի <sup>(32)</sup>: Այս խմբագրութեամբ օփերան կը շարունակուի բնմադրուի մինչեւ այսօր, շրջագայելով Մովսես, Լենինկրատ, Թիֆլիս, Սոչի, Միջազգային նախանգներ:

1969-ին, Երեւանի մէջ տպագրութեան կը յանձնուի «Արշակ Բ.»-էն հատուածներ <sup>(33)</sup>: Զայն կազմովները որոշ չափով տեղեակ եղած են Հայաստանի մէջ կատարուած փոփոխութիւններուն մասին: Այս առիթով, Վ. Մարկոսեան իրաւացիունն կը նկատէ՝ թէ գրական «տեքստը երաժշտական չէ, երգելու համար անյարմար: Անմահիսի տպաւորութիւն է ստացուում, թէ տեքստը երաժշտութեամբ յարմարեցնելու փոխարէն արուած է հակառակը, և դրանից մեղեդին բազմից ենթարկուել է կամայական փոփոխութիւնների: Էլ չենք խօսում այն մասին, որ աց ու ձախ հանդիպում ես սխալ շեշտերի» <sup>(34)</sup>: Հետեւարար, այս ժողովածուին համար Պարոյր Միքայէլեան կը

գրէ նոր բառեր՝ հիմնուելով Գուլակնանի տարրերակին վրայ և ոչ թէ բնագիրին: Միքայէլեանին տարրերակը, այնուամենայնին, երգչային առաելութիւնները ունի Գուլակնանէն: Գալով երաժշտութեան, «ժողովածուն կազմեիխ որոշուեց հատուածները վերցնել օպերային թատրոնի տարրերակից, քանի որ սա լայն ժողովրդականութիւն է վայելում: Միաժամանակ խմբագրական լուրջ աշխատանքով վերականգներել է հետինակի բնագիրը» <sup>(35)</sup>: Ծիծու է, նուագակցութեան մէջ նկատելի տարրերութիւններ կան Երեւանի օփերային մէջ գործածուող տարրերակէն, բայց շատ հեռու են Չուրանեանի բնագիրէն:

Այս ժողովածուն երեք երգ նոյնութեամբ կը վերատարուի 1975-ին, Երեւանի մէջ լոյս տեսած հայկական օփերաներու ժողովածուի մը մէջ <sup>(36)</sup>:

1976-ին, Մովսեսի մէջ կը հրատարակուի Յոյնակէս Երեւանեան տարրերակի առաջին ամսանուածը ու նոր սէրն ու մարը առաջնային տեսարանը՝ ուսւերէն բառերով, որ չկար նախորդ ժողովածուներուն մէջ <sup>(37)</sup>:

1982-ին կը ձայնագրուի և 1985-ին Խորհրդային Միութեան «Մելոտիա» սկավառական կը հրապարակէ «Արշակ Բ.»-ը, ուր Հ. բնականարար, պահպանած է 1945-ի խմբագրութիւնը: Դերակատարներն են՝ Մ. Երկար (Արշակ), Գ. Գասպարեան (Օլիմպիա), Գ. Գալաչեան (Փառանձեմ), Տ. Լեռնեան (Տիրիթ), Ռ. Բարուրեան (Սպանդիար), Ն. Յովհաննէսեան (Ներսէս), Մ. Դաւթեան (Դրաստամատ), Վ. Յարութիւնեան (Վասակ): Երաժշտական դեկավար՝ Ա. Քաթանեան: Հ'ուշանար նաև անոր շարժանական կարաբանումը:

Հետինակային նոյնագրութեան մէջ բացակայելով նախերգանքը, ան անյայտ մնաց խորհրդահայ երաժշտագետներուն <sup>(38)</sup>: Երեւանի Չուրանեանի դիական մէջ կարողացանք ի մի քերել այդ նախերգանքին բնկողները և կազմել ամրողական նոյնագրութիւնը, որուն նոյնուած յօդուածաշար մը հրատարակեցինք Գամիրէի «Արեւ» օրաթերթին մէջ <sup>(39)</sup>, և զան դաշնակի փոխադրելով նուագեցինք Գամիրէի Կոկանեան Սրամին մէջ, 1992 Ապրիլ 9-ին <sup>(40)</sup>:

Այսօր, արդէն անհրաժեշտութիւն դարձած է վերականգնել ու բեմադրել իսկական Չուրանեանը: Հիմնական դժուարութիւնը հոգերանական կողմն է: Աւելի քան յիսուն տարի է որ հասարակութեան լողութեան մէջ արմատաւորուած է այլափոխուած տարրերակը: Ժամանակ պէտք ախտի ըլլայ ընդունելու հարազատ բնագիրը:

ՀԱՅԿ ԱԻՍԳԵՍԱՆ



## ՄԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1- Տե՛ս Նուպար Յ. Ալիքսանեան, Տիգրան Չումանեան, իր կնանքը ու արմատը, Թէոդիկ, «Ամենան Տարեցոյց», Վեմենիկի, 1926, էջ 454:

2- Գ. Խ. Ստեփանեան, «Արշակ Բ.» օպերայի ստեղծագործական պատմութեան մի բանի հարցեր, «Լրաբեր հասարակական գիտութիւնների», Երևան, Օգոստոս 1972, էջ 20:

3- Նուպար Յ. Ալիքսանեան, Աշ. յօդ. էջ 455:

4- Մսրատ Քեւենեան, Ցույեր արևնասանայ թատրոնի պատմութիւնից (անտիպ), Երևանի «Չարենց» Գրականութեան և Արուեստի թանգարան, Մսրատ Քեւենեանի դիւն, թի 1, էջ 104-105:

5- Հայերը թուրք թատրոնին մէջ, «Անահիտ», համեստայ, Փարիզ, Նոյնիք-Դեկտեմբեր 1899, թի 1-2, էջ 30:

6- Տե՛ս Շարասան, Թրքահայ բնմ և իր գործիւնքը (1850-1908), Կ. Պոլիս, 1914, էջ 48:

7- Հմտու. Շարասանի ճշ. աշխ. էջ 48-49, Ա. Թալյասովի երկու յօդուածներուն նետ՝ Հայերը թուրք թատրոնին մէջ, Առյու տեղը, էջ 30-31 և Թթրական ժամանակակից թատրոնը, «Անահիտ», Փարիզ, Ցումուար 1905, թի 1, էջ 19-20:

8- Ն. Պէջիկաշչեան, Տիգրան Չումանեան, «Ակոս», ամսագիր, Պէյրութ, Ցումուար 1955, թի 1 (72), էջ 53:

9- Տե՛ս Գ. Ստեփանեան, Աշ. յօդ. էջ 21:

10- Գառնիկ Ստեփանեան լիշեալ յօդուածին մէջ կը մէջբերէ Մինաս Եերազի գրութիւնը՝ տախարուած «Երկրագումեց»-ին մէջ, 1870 թուականին, որ կը կարդանը ննտեսալը. «Գիշեր մը, այս գիշերը, որ ա. Թ. Թէրզանի «Արշակ Բ.»-ին երածութիւնը կը նուազուիր, Կայսերական թատրոնին առջելն կ'անցնէի շուտաքայլ։ Մի հասարարութիւննվ, զոր դիրին է բացարել, ուզեցի ականչ նեմ մի հայ տաղանդի հրաշակերտին, ա. Տ. Չումանեանի նուագուրութիւնին։ Ներս մոտա որդեմ և մի բանի մոգիշ խազեր խայլյան, մոլորեալ նուազեր, որք թատրուն յուրս սպրած՝ Ալ բափառէին, կարծես ամստարեր խումանը հնայելու համար...։ Այս նուազները այնանի ախործ էին, որչափ անցորդի ախործ է շուշանի մեխանադիկ բոյրը, որ նորին կը ծաւաի թեթեւասոյ և եթերը կը խնկը շորշանակի։ Բայ էր, ոյիս շարունակեցի. այ երեսակացութեան մէշ կրնայի շներ Ենրածութեան միւս մասերը, որպէս հնագէտը՝ մի աւեր շների բեկորները տեսնելով՝ Կ'ամրողչացնէ զայս իր մտքին հաշիւնքով։ Կրնայի երեսակայէ մի հայի յաղրանակը Ապուրնի համրապետութեան մէշ։։ Այսուհետեւ, Եերազ կը գրէ Չումանեանի երածութեան իր վրայ թողած աղեցութեամ մասին, նշելով անոր փափկացնդ ներդաշնակութիւննը, հողիները զուկու և մարդելու ուժը, և

զայն գերադասելով Ռուսիմիի «Օթէլո»-յէն։

Այստեղ, Եերազ ակնյայտօրէն կը խօսի միայն Զամերգանցին մասին։ Հայ Գ. Ստեփանեանին, Զերազին ծանօթ պէտք է ըլլար օփերային ամրող երածութութիւնը, «այլապէս Չումանեանին չեր զանատի օպերային արտօնուում ունեցած վարազրատեան քայլերի համար, չեր համեմատի Ռումինի մետու»։ Սակայն, նկատի պէտք է ունենալ՝ որ Մ. Եերազ այս տողերը զրած ժամանակ ընդամենը են տասնեւոր տարեկան էր։ Գրութեամ ուղղ զիտական չէ և մեր կարծիքով, վերշին Ակարազութիւնները իր բոցական երեակայութեան արդիւմը են։ Նախերգանցի հնչիւններուն հմայքն տակ, տասնուամաս պատահնին իր երեակայութեան մէջ հիսած է ամբողջ օփերային ամենական տպադրութիւնը։ Նաև, հնագէտի մետ համեմատութիւնը ցոյց կու տավ՝ թէ Եերազ լոկ նախերգանցը նելով և առանց տեղեակ ըլլալու մնացած մասերուն, իր միտքին մէշ վերականգնած է ողջ օփերան, ինչպէս հնագէտը աւերակներու հիման վրայ պիտի վերականգներ ամրոց շենքը։

Երկրորդ կտորը որում վրայ կը հիմնով Ստեփանեան, այն է՝ որ Մ. Եերազ ժամանակի առումով չեր հասներ փողոցին մէշ լսել նախերգանցին մէկ մասը, որտես հմայունով մտնել թատրոն, դիւրուի Չումանեանի տաղամովկ և աճապարեյու պատճառով թողով ու ննուամաս թատրոննետ։ «Արշակ Բ.»-ի նախերգանցը հազի 3-4 րոպէ է տառում։ Եերազի նկարազարձ ինչպէս տեղադրել այցքան սեղն ժամանակի մէշ», կը գրէ Ստեփանեան։ Ծառուս մը։ Ստեփանեան նկատի ունի Երեանի օփերային մէշ ներկայացուող «Արշակ Բ.»-ի ոչ հներագիր նախամատազը՝ որ իրօք 3-4 վարկեան կը տես։ Երեանի քնարադրութեան մինչեւ պաօր անձանօթ է րուն նախերգանցը, որուն տեսլողութիւնն է 9-10 վայրկան բաւարար կառարկու այս բոյր գործողութիւնները։

Ստեփանեանին երրորդ փաստարկումը «Առաջերգութիւն» բան է՝ զոր կը մեկնարանէ իրեւ օփերա։ Եերազ՝ ինչպէս կը յուշէ ամրող յօդուածին ուղը, պարզապէս ցանկացած է պատկերաւոր բար մը օգտագործել՝ ոչ անպամանօթէն օփերայի հմատով։

Մեր կարծիքով, Մ. Եերազի գրութեան մէշ ամրող օփերային ծանօթ լիպու ակնարկում չկայ։

11- Յ. Գ. Աճեմեան, Պարզ երգ և արուեստական երաժշտութիւն, «Արեւելք», օրագիր, Կ. Պոլիս, 7 /19 Ցումիս 1890, թի 1918, էջ 3։

12- «Աշակ», շաբաթաթերթ, Թիֆլիս, 26 Հոկտեմբեր 1872, թի 42, էջ 4։

13- Այս տեղեկութիւնն է Տ. Գալէմնեան անձամբ պատճան ամսէն և Ն. Պէջիկաշչեանին (տե՛ս Ն. Պէջիկաշչեան, «Ակոս», ամսագիր, Պէյրութ, Մարտ-Ապրիլ 1955, թի 3-4 (74), էջ 92)։

14- Հայերը թուրք թատրոնին մէջ, Առյու տեղը, էջ 31։



- 15- Տես Յ. Վ. Աթեմեան, Աշ. յօդ-ը: Նոյն Բեղիմակ, Զէմիրէ, «Արեւելք», օրագիր 31 Յունուար / 12 Փետրուար 1891, թի 2114, էջ 2: Գ.Խ. Ստեփանեան, Թուրքական արդիւնելոր՝ ռուրց բարոնման զործում հայերի դերի մասին, Երևան, 1983, էջ 42:
- 16- Տես ծանօթագրութիւն թի 10:
- 17- Ս. Քէսէմեան, Աշ. ձեռագիր, էջ 106:
- 18- Տես Թէոդիկ, «Ամէնուն Տարեցոյց», Վենետիկ, 1926, էջ 464:
- 19- Յ. Վ. Աթեմեան, Պարզ երգ և պրուետական երաժշտութիւն, Այն տեղը, էջ 3: Նոյն Բեղիմակ, Զէմիրէ, Այն տեղը, էջ 2-3:
- 20- Չոխամեան նուազահամենէս, «Արեւելք», օրագիր, 11 / 23 Մայիս 1889, թի 1005, էջ 2:
- 21- Երաժշտական, «Արեւելք», օրագիր, 4 Փետրուար 1892, թի 2408, էջ 2:
- 22- Ս. Քէսէմեան կը գրէ թէ մախերզանք «1895-ին Ասրի ամսոյն մէջ Քօնքրութիւն բանորոշից մէջ իր (իմա՞ Տ. Չոխամեանին, Հ.Ա.) նուազահամենէսից՝ 100 նոգինց մէծ նուազախումքի մը կողմէ նուազութեաւ» (Աշ. ձեռագիր, էջ 106): 1895-ը ձեռագրական վրայակ մը ըլլալու է, բանի որ Չոխամեան «Քոնքրութիւն»-ին մէշ՝ երկար բացակայութենէ ետք, երկու լաշող ելոյցներ կ'ունենալ 1896 թուականին: Մէկը 10/22 Մարտին (տես՝ Թատերական Աերկայացուն, «Արեւելք», օրագիր, 6 / 18 Մարտ 1896, թի 3618, էջ 3: Երեկուան Աերկայացուն, «Արեւելք», 11/23 Մարտ 1896, թի 3622, էջ 3), Միւսը՝ Մարտ 31 / Ասրի 12-ին (տես՝ Թատերական Աերկայացուն, «Արեւելք», օրագիր, 29 Մարտ / 10 Ասրի 1896, թի 3635, էջ 3: Երուանդ, Բեմական թագավանուն, «Արեւելք», 2 / 14 Ասրի 1896, թի 3638, էջ 1): Ըստ Քէսէմեանին յիշատական ամսաթիւն՝ (Ասրի), խօսք երկրորդին մասին պէտք է ըլլայ: Մամուլը ճշած չէ կատարուած ստեղծագործութիւնները, որով Քէսէմեանին հաղորդած լրացուցիչ կարեւոր տեղեկութիւն մըն է: Սակայն Քէսէմեան կը գրէ նաև՝ որ Օախերզանքը նարին հոգինց նուազախումքի մը կողմէն կը նուազուի, որ զարմանալի է 90-ական թուականներու պալամարութեան համար: «Արեւելք» կը նշէ ուկ բանեւուք երաժշտելոր բաղկացած նուազախումք մը (տես՝ Թատերական Աերկայացուն, «Արեւելք», 29 Մարտ / 10 Ասրի 1896, թի 3635, էջ 3): որ կը բոլի տրամարանական ըլլա:
- 23- Մ.Ն., Չոխամեան նուազահամենէս, «Արեւելքան մամուլ», կիսամսեան, Զմիւնիա, 1 Յունիս 1896, թի 11, էջ 346:
- 24- Թատերախանուն նուազահամենէս ի նպաստ որբանցի, «Արեւելքան մամուլ», Զմիւնիա, 1 Փետրուար 1897, թի 3, էջ 103:
- 25- Ս. Մ. Սոցիկեան, Պ. Սիմանեանի նուազահամենէս, «Էլուսարեր», լրագիր, Գամիրէ, 11 Մայիս 1905, թի 65, էջ 1:
- 26- Թատերախանուն նուազահամենէս Մնակեան-Սիմանեան խոմքերուն կողմէ, «Բիւզանդիոն», Բայաթերթ ամենօրեայ, Կ. Պոլիս, 26 Անվտեմբեր / 9 Հոկտեմբեր 1906, թի 3060, էջ 3:
- 27- Նուպար Յ. Ակիբասեան, Գէորգ Եաղուակեան, Թէոդիկ, «Ամէնուն Տարեցոյց», Փարիզ, 1929, էջ 430:
- 28- Տես օրինակ, Արամ Անոնեան, Չումանեանի մահարձանը, «Արեւելք», օրագիր, 30 Հոկտեմբեր / 12 Նոյեմբեր 1904, թի 5710, էջ 1: Յ. Սիմանեան, Տիգրան Չումանեան (ամենական յիշատակներ), «Մանզումի Եփքար», Կ. Պոլիս, 20 Յունուար 1907, թի 1714, էջ 1:
- 29- Աւերսանդր Օամվերեան, Հայ երաժշտութեան պատմութեան ակադրկներ, XIX-XX դդ. (Մինչսովուական շրջան), Երևան, 1959, էջ 301:
- 30- Անդ, էջ 302:
- 31- Տես Բ. Յարութիւնեան, Սովետահայ թատրոնի տարեգործիւն, գիրք երկրորդ (1941-1960), Երևան, 1969, էջ 186:
- 32- Տիգրան Չոխաշեան, Արշակ Երկրորդ, օպերա, Բասուածներ, կամիր, կազմեցին և խմբադրեցին՝ Կարսու Մարկոսեան, Լենին Աստուածատրեան, Երևան, 1969:
- 33- Անդ, էջ 3:
- 34- Անդ, էջ 3:
- 35- Ըստիր արիամեր երգեր հայկական օպերամերից դաշնամուրի նուազակցութեամբ, կազմող՝ Թ. Կ. Չամազարեան, Կ. Հ. Մարկոսեան, Երևան, 1975, էջ 3-16:
- 36- Խօրի արմանական կոմպոզիտորներ, համար Ի. Բանեաւանի, Մոսկվա, 1976, էջ 28-48.
- 37- Տես Նիկոլոս Թամիլեան, Չոխաշեան՝ լայնի և ամայս զամերով, «Սովետական Արտեստ», ամսագիր, Երևան, թի 12, 1987, էջ 22:
- 38- Տես մեր յօդ-ը, «Արշակ Բ.» օփերայի նախերգամբը, «Արեւ», օրաթերթ, Գամիրէ, 11-17 Նեկտեմբեր 1991, թի 21936-21941:
- 39- Տես Հայէ Սարգսեան, Նոր երաժշտագէտի մը ծնունդը, «Արեւ», օրաթերթ, 24 Ապրիլ 1992, թի 22044, էջ 3:



## ԴՐՈՇՄԱԳԻՑԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՁՐԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ ՄԸ


Թղթատարութիւնը՝ իր նախնական բոլոր ձևերով, պատմական շատ խոր անցեալ ունի. կազմակերպուած են ստացած է Ժ. դարում՝ Ֆրանսայի մէջ, իսկ 6 Մայիս 1840-ին՝ Անգլիայ մէջ թողարկուած է առաջին նամականիշը:

Այդ թուականն սկսեալ, փոստային նախականիշը դրածած է իր ժամանակին հարազատ հայելին, և նկատուած է փոքր արուեստներէն մէկը:

Ցունարէն լեզուի ընձեռած դիրութիւններէն օգտուելով, 1864-ին կերտուած է philatelic բառը՝ phill կը սիրեմ + ateletia վճարումէ ազատ ըլլալ:


Թողարկուած փոստային նամականիշերը, գեղարվեստական պահանջները, բացիկները, յորելանական յուշադրուշները՝ հրապորած են բազմաթիւ անձներ, որոնք ժամանակ մը, հաւաքածներ կազմելով զբաղելով՝ ճանաչողական և դաստիարակչական մեծ օգտակարութիւն ապահովել ենք, դրոշմաթյուսաիրութենեն՝ անցած են դրոշմագիտութեան, յառաջ բերելով մասնագիտական նոխ գրականութիւն:

Դրոշմաթյասահրութեան՝ կառուցողական և միջային բաժիններով կազմակերպուած միջազգին ցուցահանդեսները յաճախակի են:



Ուրախալի երեւոյթ է, որ աշխարհի տարածքին, կան բազմաթիւ հայեր՝ որոնք թէ նոյն հաւաքածներ կոցած են կազմել և թէ հեղինակաւոր դրոշմագիտներ դարձած են իրենց աշխատասիրութիւններով։ Մեր հայրենիքին մէջ այ, պետական կանքի սկզբնաւորութեամ՝ գոյութիւն առած է "Հայաստանի Ֆիլատելիաստական Միութիւն"-ը որ իր բազմաթիւ մասնաճիւղերով, աշխայժ գործունեութիւն կը ծավալէ թէ երկրին մէջ և թէ արտասահմանի բազմատեսակ հրատարակութիւններու շարքին՝ կազմած է նաև "Փիլատելիաստական բառարան և տերմիններ":


Խրաբանչիր օգտակար ձեռնարկ՝ մտածում վրայ հիմնուած է առանձարար. այսպէս, Վահէ Վարժապետեան՝ իր ասպարէզին առընթեր, տասնամետակ մը շարունակ հետեւողական աշխատանք կատարած է ուսումնասիրելու համար եգիպտական փոստային նամականիշերու "perfins"-ները:



Այս եզրը կը լիշատակոյի միայն մասնագիտական գրականութեամ<sup>\*</sup> մէջ անգիտական և ամերիկան հեղինակաւոր բառարաններ չեն գշած զանազան պահանջման մէջ գործած 28 դրամատնային և առեւտրական ձեռնարկութիւններու կողմէ գործածուած "perfins"-ները:

Աշխատասիրողը կը լայտնէ թէ "perfins"-ները պէտք չէ շփոթել ծականշուած պետական նամականիշերուն հետ: 1858թ., անգլիացի մը յացած է ինքնատիպ ծականիշ մեքնայ՝ որ կրնար անուններով և սկզբնատառերով ծականել նամականիշերը և վաերագրերը:

Եգիպտոսի մէջ "perfins"-ներու գործածութեան արտօնութիւնը սկսած է 1895թ. Ցունարն սկսեալ, առաջին անգամ "perfins" գործած է Thomas Cook & Sons Ltd.-ը 6.11.1896-ին, իսկ վերջին գործածող ձեռնար-



կութիմը եղած է Societé Anonyme de Behera-  
G, 14.4.1963-ին:

Աշխատասիրութեան համար օգտագործուած  
կոկիկ մատենագիտական ցանկեն ետք, իրեն  
ընձեռուած այլազան աջակցութեան համար՝  
աշխատասիրող մասնաւոր շնորհակալութիւն կը  
յալտնէ Ծգիպտոսի Դրոշմահաւաքներու Ընկե-  
ռակցութեան, ինչպէս Ծգիպտոսի Ռուսա-

սիրութեան Լոնտոնի և Անդրօվեան Ակումբին:

Բերկովի երեսոյը՝ զիշատրաբար, այն է՝ որ  
պրակին կազմութեան համար, մանրակարգիչի  
թերնիք կարելիութիւնները ի սպաս դրած են  
աշխատասիրողին երկու որդիները՝ Կարոն և  
Արմեն:

ՏԻԳՐԱՆ ԳԵՂՈՐԳԵԱՆ

<sup>14</sup> Ծամակամիշերում վրայ երեսոյ՝ "O.S." տառեր՝ "On Service" կամ համապատասխան նշանակութեամբ գործածուած են. երեսն, այս տառեր՝ մամակամիշին վրայ ծակոտուած են շատ փոքր կէտերով: Նախապէս, այս երեսը կիրարկուած է գողութեան դէմ պայքարելու միտումով: Յետազային կիրարկուած է ձեռնարկութիւններու, ինչպէս նաև կառավարական բաժանմունքներու կողմէ: Հաւաքածոյ կազմողին համար, նմանօրինակ համակամիշերը՝ "perfumis" - ենք են:

The Observer's Book of Postage Stamps. by Anthony S.B. New, London-New York, Third Reprint 1975.  
p.18.



## ՀԲԸՄ-ի ԳԱՀԻՐԵՒՄ ՄԱՍՆԱԺԻՒՂԻ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Այս տարի ալ՝ ՀԲԸՄ-ի Գահիրեւմ Մասնաժիւղի տարեկան Ընդհանուր ժողովը տեղի ունեցաւ Չորեքշաբթի, 24 Մարտ 1999-ին, Կրեկոյեան ժամը 7-ին, Հեղինակության ՀՄԸՄ-Նուպարի կեղրունավայրին մէջ:

Անդամական իրաւասութիւն ունեցող 195 անձերէն՝ մասնակցեցան 50 անդամներ, և ներկայացունեցան 2 փոխանորդագրութիւններ:

Նախորդ տարուան Ընթացքին կայացած Տարեկան Ընդհանուր եւ Բացառիկ Ընդհանուր ժողովներու գոյգ ատենագրութիւններու ընթերցումէն ետք՝ կանունական միաձայնութեամբ:

Ապա, յաջորդաբար կարդացունեցան՝ Վարչութեան 1998 տարեշրջանի գործունեութեան բարոյական տեղեկագիրը, Զիթական հաշուետութիւնը, ինչպէս նաև հաշուեթենիչին տեղեկագիրը:

Կանունական 1999 տարեշրջանի նախահաշիւ պիտմէն, վերընտրունեցաւ հաշուեթենիչ Տիար Կարօ Ներեւեան՝ նոյն պատուագիմով:


Հուսկ կատարունեցաւ վիճակով դադրած երկու անդամներուն ընտրութիւնը, Վարչութեան անդամակցութեան նոր թեկնածուներ ներկայացած չըլլալուն՝ վերընտրունեցան տեարք Պերճ Թէրզեան և Քրիստափոր Միքայէլեան:

## «ՍԱԹԵՆԻԿ Ծ. ԶԱԳԾՐ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵԴՐՈՆԸ

Ի գիտութիւն հեղինակութեան յարգոյ հասարակութեան, ուրախութեամբ կը ծանուցանենք, թէ վերջերս կայացաւ առուծախի նախական համաձայնութիւնը՝ Մուրատ Պէկ և Տրուք Փողոցներուն անկիւնը գտնուող թիւ 26 շենքին յարակից գետնայարկ սրահին. այս կարգադրութեամբ՝ կալուածը սեփականութիւնը պիտի դառնայ ՀԲԸՄ-ի Գահիրեւմ Մասնաժիւղին:

Նկատի ունենալով «Սաթենիկ Ծ. Զագըր» Հիմնադրամի բազմաթիւ աշխատանքը, ՀԲԸՄ-ի Գահիրեւմ Մասնաժիւղի Վարչութիւնը մտադրած է այս շենքին մէջ կեղրունացնել Հիմնադրամին նևտ առընութիւն ունեցող իր բովանդակ գործունեութիւնը:

Ծարտարապետական անթաժեշտ ձեւարումներէ ետք, ութ յարկաբաժիններէ բաղկացած, չորս յարկանի շենքը՝ պիտի պարիսակէ «Սաթենիկ Ծ. Զագըր» Մշակութային Կեդրոնը, գրադարանով և եգիպտահայ պարբերական մամուլի մանրաժամապաէններու հաւաքածոյի բաժինով, և «Տեղեկատու» Պաշտօնաթերթի խմբագրութեան սեմեակով: Անջատ յարկաբաժին մը՝ պիտի տրամադրուի միայն առողջապահական սպասարկութեան ծառայութիւններու համար: Գետնայարկ ցուցաբարի՝ պարբերական ցուցաբաններ սարքելու համար:



## ՍԱԹԵՆԻԿ ՀԱԳԸՐ ԹՂԹԱԾՐԱՐ

### ՀԱՅՈՒԵԿԸԻ ՍԱԹԵՆԻԿ ՀԱԳԸՐ ՖՈՆՏԻ 31-12-1998

ԳՈՅՔԵՐ	Ե.Ո.	ՊԱՐՏՔԵՐ	Ե.Ո.	Ե.Ո.
Պանք Տիր Բեռ (Աւանդներ)	19 217 420.99	Սաթենիկ Չագըր Ֆոնտի Պամեստ (1.1.98)	174 383.38	
Պանք Տիր Բեռ (Ընթացիկ Բաշխ) 54 664.30		Ելեմուտքի հաշիվն փոխանցուած առավելութիւն	72 398.28	
Վճարելի գումար	535.48	Սաթենիկ Չագըր Ֆոնտի Ընդհ. Պամեստ		246 781.66
		Սաթենիկ Չագըր Կեղրոնք Պամեստ (1.1.98)	1 700 000.00	
		Ելեմուտքի հաշիվն փոխանցուած առավելութիւն	900 000.00	
		Սաթենիկ Չագըր Կեղրոնք Պամեստ		2 600 000.00
		Սաթենիկ Չագըր Ֆոնտ (2/3 բաժին)	10 939 592.46	
		Սաթենիկ Չագըր Ֆոնտ (1/3 բաժին)	5 469 796.23	
		Վճարելի փոխանուուցում		10 000.00
		Տուրքերու Վարչութիւն (կահարեւալ վարձը)		4 971.00
		Պարտատերեր (Հ.Բ.Ը. Գամիրէ)		1 479.42
	19 561 123.37			19 561 123.37

### ԵԼԵՒՄՈՒՏՔԻ ՀԱՇԻ ՍԱԹԵՆԻԿ ՀԱԳԸՐ ՖՈՆՏԻ 1 ՅՈՒՆՈՒԱՐԸ 31 ԴԵԿԵՄԲԵՐ 1998

ՄԱԽՍԵՐ	Ե.Ո.	ԵԿԱՄՈՒՏՆԵՐ	Ե.Ո.
Մշակուային Մրագրեր	326 034.26	Դրամատմային Աւանդներու Եկամուտ	1 720 441.71
Հայկական Միութիւններու Յատկացումներ	102 166.26	Կահարեւալ վարձակալութիւն	36 000.00
Պետական և Համա-եզիպտական	80 000.00		
Մրագրեր			
Հայկական Վարժարաններու	14 564.55		
Յատկացումներ			
Ընկերային Օժանդակութիւն (Ապրուստ և դարմանում)	125 032.85		
Կրթարոշակներ	106 345.88		
Գումար	754 143.80		
Թոշակներ	4 560.00		
Ընդհանուր Մախսեր	18 889.21		
Կալուածական Տուրք միջն 1998	1 479.42		
Կահարեւալ Վարձակալութեան տուրք (1998)	4 971.00		
Գումար	784 043.43		
Փոխանցում Ս. Չագըր Կեղրոնք	900 000.00		
Պամեստի հաշիվ			
Փոխանցում Ս. Չագըր Ֆոնտի Ընդհանուր	72 398.28		
Պամեստին			
Ընդհանուր Գումար	1 756 441.71		1 756 441.71



### ՄԾԱԿՈՒԹԱՅԻՆ ՄՐԱԳՐԵՐ

	Ե.Ռ.
Ալ. Սարովսան 100-ամեակի Ալպու	34 705.00
Մատենագիտութիւն Հայ Մաճրամկարիչներու	54 524.00
Արուեստի փառատօնի Ալպու	13 750.00
Մամրաժապատէն (Եղիպտամիա մամուլ)	73 811.00
«Արեւ» օրաթերթի արաքերէն յաւելուած	29 615.00
Ռոտմանափրական պարապունքի Բամար	12 000.00
Տեղեկատու Պարբերաթերթ	3 588.30
Մշակութային Զենմարկ «Յասմիկ Հացազործեան»	10 775.48
Մշակութային Զենմարկ «Վարդան Մամիկոնեան»	20 798.00
Մշակութային Զենմարկ «Մշակոյթի Փառատօն»	72 467.48
<b>Գումար</b>	<b>326 034.26</b>

### ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԻԻՆՆԵՐՈՒ ՅԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ

Ազնամիկ Տիկնանց Միութիւն	22 570.00
Հայ Գեղարուեաստասիրաց Միութիւն	31 150.11
Աղեքսանդրիոյ Հայ Աղբաւասման Մարմին	10 704.55
Աղեքսանդրիոյ Հ.Մ.Հ.Ա. ՆՈՒՊԱՐ	7 000.75
Հայ Ազգային Հիմնադրամ	30 740.85
<b>Գումար</b>	<b>102 166.26</b>

### ՊԵՏԱԿԱՆ ԵԽ ՀԱՄԱ-ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄՐԱԳՐԵՐ

Համալսարաններու Կարօս Ռուսանողներու Ֆոնտին	50 000.00
Կամեա Էլ Ռիազ Էլ Մոթաքամելա (Ընթերցում բոլորին Բամար)	30 000.00
<b>Գումար</b>	<b>80 000.00</b>

### ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՅԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ

Պողոսեան Ազգային Վարժարան	14 564.55
<b>Գումար</b>	<b>14 564.55</b>

### ԸՆԿԵՐԱՅԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻԻՆՆԵՐ (ապրուստ և դարմագ)

Ապրուստ Ե.Ռ.	Դարմագ Ե.Ռ.	Բժիշկ. Ե.Ռ.	Գումար Ե.Ռ.
29 հովանատրենալ	31 509.95	92 623.50	900.00

### ԿՐԹԱԹՈԾԱԿԱՆԵՐ

	աշակերտ		
Նախակրթական Եւ Երկրորդական Հիմնարկներ	14		11 101.75
Բարձրագույն Ռոտմանական Հիմնարկներ (Գամիրէ)	9		34 637.95
Բարձրագույն Ռոտմանական Հիմնարկներ (Աղեքսանդրիա)	4		47 466.18
Այլ Ռոտմանական Հիմնարկներ	2		13 140.00
<b>Գումար</b>	<b>29</b>		<b>106 345.88</b>



## «ԵԳԻՊՏՈՍԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՐԱԺԵՇՑ Կ'ԱՌԵ ՀԲԼՄ-Ի ԳԱՀԻՐԷՒՄ ՄԱՍՆԱՁԻՒՂԻ ԱՆԴԱՄՆԵՐԵՆ»



24 23

*Նստած՝ ձախէն աջ, պայ. Նորայր Տեօվլէթեան, Օննիկ Պըլըքտանեան, Ն.Գ. Դոկտ. Էղուարդ Նալբանդեան, Պերճ Թերմեան, Մարտիկ Պապանան, Միսար Չեչէնեան: Ուրիշ՝ ձախէն աջ, Օր. Կարինէ Տեօվլէթեան, պայ. Վիգէն Ճիմէճեան, Հարի Չեչէնեան, Թրիստավոր Միհրայիլեան, Կերի Քէհիանան, Պերճ Փէչէնեան, Ժիրայր Տեփոյեան:*

(Նկարէն կը բացակային՝ Պրն. Օ. Կարիակեան և Օր. Ս. Մարգարեան)

Չորեքշաբթի, 24 Փետրուարի երեկոյեան ժամը 8.00-ին, ՀՀի արտակարգ և լիազօր դեսպան Ն.Գ. Դոկտ. Է. Նալբանդեան, ընկերակցութեամբ դեսպանատան խորհրդական Օր. Ս. Թովմանէնի և Բ. քարտուղար պրն. Յ. Համի-Ցակորենանի, այցելեց Հ.Բ.Ը.Մ.-ի գրասենեակը, որպէսզի հրաժեշտ առնէ Գահիրէի Հ.Բ.Ը.Մ.-ի վարչութեան անդամներէն:

Ն.Գ. Դեսպանը իր խօսքին մէջ շեշտեց, թէ իր որպէսզի հրաժեշտի այցելութիւնները խորհրդանշականորեն կը սկսի Հ.Բ.Ը.Մ.-էն, որ այն կազմակերպութիւնն է, որ միշտ գտնուած է հայրենիքի կողքին, ապա թուեց այն իրագործումները զոր դեսպանատունը կատարեց, իր հիմնադրութենէն ասդին երկարող վեց տարին ընթացքին, շեշտելով թէ բոլորին միասնական ճիզերով կարելի եղաւ կանգնեցնել դեսպանատունը, որուն մէջ կարեւոր էր Հ.Բ.Ը.Մ.-ի դերը. Անդրդումը և խօսքը վերջացուց շնորհակալութիւն յայտնելով դեսպանատան և Հ.Բ.Ը.Մ.-ի միշեւ անցնող տարիներուն կայացած մերտ գործակցութեան համար:

Իր պատասխան խօսքին մէջ Հ.Բ.Ը.Մ.-ի ատենապետ պրն. Պ. Թէրզեան շնորհակալութիւն յայտնեց դեսպանին այս այցելութեան համար և շեշտեց, թէ Հ.Բ.Ը.Մ.-ը իր հիմնադրութիւնն ի վեր, աւանդականորեն միշտ եղած է հայրենիքի կողքին, և աւելցուց՝ թէ ներկայ բոլոր վարչականները թէ՝ անհատապէս և թէ՝ համարար հայրենիքի կողքին են, բարձրորեն կը գնահատեն պրն. Դեսպանին Եգիպտոսի մէջ ունեցած բազմերես ու փայլուն գործունեութիւնը և ցաւ յայտնեց, որ ան պարզապերու բերումով պիտի բաժնուի Եգիպտոսէն և Եգիպտահայ գաղութեն ու յաշողութիւն մաղթեց անոր Փարիզի մէջ ստանձնելիք իր նոր պաշտօնին համար:

Ապա, կենաց բարձրացուեցաւ հայրենիքի հզօրութեան և մեծարգոյ դեսպանին յաջողութեան մաղթանքներով:

Այս առթիւ, Ն.Գ. Դեսպանը, Գահիրէի Հ.Բ.Ը.Մ.-ի վարչականները և օժանդակները յիշատակի հաւաքական նկար մը նկարուեցան:



# ՀՈՒՐԵՐ

## ԵԳԻՊՏՈՍ

### ՔԱՂԱՔԱՎԱՐԱԿԱՆ ՓՈԽ-ԱՅՑՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ

Եգիպտոսի մէջ իր նոր պաշտօնը ստանձնելէ ետք, ՀՀ Արտակարգ և փազօք Դեսպան՝ Ն.Գ. Տիար Սերգէյ Մանասրեան, Զամալէքի դեսպանատան մէջ, Երկուշաբթի, 12 Ապրիլ 1999-ին կէսօրէ առաջ, մասնաւոր ժամադրութեամբ, առաջին անգամ ըլլալով ընդունեց ՀԲԸ-ի Գամիրէ Մասնաճիղի Վարչութեան Դիւնի անդամները:

Քարիջաւտեան քաղաքավարական արտասյալութիւններէ ետք, շահեկան գրոյցը ընթացաւ՝ առավելաբար, յառաջիկայն տեղի ունենալիք համահայկական մէծ ձեռնարկներու շորջ, որոնց՝ իր աջակցութիւնը պիտի բերէ ՀԲԸ-ի Գամիրէ Մասնաճիղը:

Այս հանդիպումին ներկայ եղաւ նաև, դեսպանատան խորհրդական՝ Օր. Անահիտ Թովմանեան:

Իսկ՝ Չորեքշաբթի, 22 Ապրիլի, երեկոյեան, Ն.Գ. Դեսպանը՝ ընկերակցութեամբ դեսպանատան Բ. քարտուղար Տիար Յակոբ Հաճիթակորեանի և Գ. քարտուղար Տիար Ֆադէյ Չարչօղլեանի, այցելեց մեր Գրասենեակը և ընդունեցաւ Վարչութեան բոլոր անդամներուն կողմէ:

Այս անգամ ալ, գրոյցը շարունակուեցաւ նոյն այժմէական հարցերուն շորչ:

### ԵՌԱԿՈՂՄ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Արարական երկիրներու և մասնաւրաբար Եգիպտոսի գիտական կեղրուներու հետ՝ գիտական կապերու և համագործակցութեան հաստատումի, ինչպէս նաև յետագայ զարգացումի կարեւորութիւնը նկատի ունենալով, Երեամի Պետական Համալսարանի Արարագիտութեան Ամրիոնը ձեռնարկած է գիտարտարակչական, գիտահետազօտական, գիտամանկավարժական և գիտակազմակերպական ասպարէզներու մանրամասնեալ ծրագրի նախագիծ մը:

Այդ ծրագրին համաձայն, Գամիրէ ՀԲԸ Մշակութային Կեդրոնի, Գամիրէ Համալսարանի բանասիրական ֆաքհիլթի և Երեամի Պետական Համալսարանի Արարագիտութեան Ամրիոնի միջնորդ պիտի հաստատուի եռակողմ գիտական համագործակցութիւն:

Ամրիոնին նախաձեռնութեամբ՝ Գամիրէ մէջ, տարեկան պարերականութեամբ լոյս պիտի տեսնէ՝ "Egyptian-Armenian Journal for Arabic and Armenian Studies" խորագրով համատեղ գիտական հանդէս՝ որ պիտի բովանդակէ յօդուածներ, գիտական ընթարկումներ և գրախոսականներ:

Գիտական նախընթացը չունեցող այս հանդէսին առաջին համարին համար նախատեսուած յօդուածները արդէն ձեւատրումի ընթացքի մէջ են, սակայն, անսպասելիորէն յանկարծաման եղած է պատասխանատու խմբագիրը՝ խոստմնալից արարագէտ Ալեքսանդր Խաչատրեանը:

### ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒ ԵԳԻՊՏԱՀԱՅ ՑԱՆՉՆԱԽՈՒՄԲԸ

Յառաջիկայ օգոստոսի 28-էն մինչեւ Սեպտեմբերի 5-ը, Երեամի մէջ պիտի կայանան՝ առաջին Համահայկական Խաղերը: Կազմակերպիչ Կոմիտէի կազմած կանոնակարգին համաձայն՝ իրաքանչիր գաղութի մէջ, արդէն կազմուած է յատուկ յանձնախումք մը:



Որպասական է նշել՝ թէ եգիպտահայ գաղութն ալ մասնակից է յառաջ եկած ընդհանուր ոգեւորութեան, մարմին առած է և հնտեւղական սկսած է գործել Համահայկական Խաղերու Եգիպտահայ Ցանճանախումբը՝ Գամիրէ և Աղեքսանդրիոյ մարզական և մշակութային ակումբներու մէկական ներկայացուցիչներու մասնակցութեամբ:

Գործակցութեան համար՝ մարզական ակումբներու կողքին, հրատիրուած են նաև մարզական գործունեութիւն ծաւալող՝ Մշակութային միութիւններն ալ:



Այսպէս, Գամիրէն կը մասնակցի՛ ՀՄԸՄ-Արարատ, ՀՄԸՄ-Նուպար, Նիջր Խոթ Ակումբ, Ս. Թերեզա, Կոկանեան Սրահ, Հ.Գ. Միութիւն, Հայկական Ընթերցարան (ՀՄԸՄ):

Աղեքասանդրիալէն իրենց մասնակցութիւնը կը թերեն՝ ՀՄԸՄ-Կամք և ՀՄԸՄ-Նուպար:

Սահմանուած կանոնակարգին համաձայն, մարզաձենի մը մասնակցութիւնը՝ քաղաքի մը անունով պիտի ըլլայ. ասոր հիման վրայ՝ երկու քաղաքներու մարզիկներէն պիտի կազմուի պասքէթ պոլի և փիմկ փոնկի հաւաքական խոմքերը. Գամիրէ՛ պասքէթ պոլ, և Աղեքասանդրիալ փիմկ փոնկ:

Պատրէթ պոլի հաւաքականը պիտի բաղկանալ տասը մարզիկէ, մէկ մարզիչէ և մէկ դեկապարէ:

Փիմկ փոնկի հաւաքականը՝ չորս մարզիչէ և մէկ դեկապարէ: Խումբը պիտի գլխաւորէ՝ մարզական պատուիրակութեան պատասխանուուն:

Դարձեալ ուրախալի է նշել՝ թէ մասնակից միութիւններն ալ, նկատի ունենալով ձեռնարկին մեծածախս բնոյթը՝ պատրաստակամութիւն յայտնած ևն իրենց կողմէ հիթական մասնակցութիւն ալ բերելու:

Անշուշտ, ծախքերուն աղիսի բաժինը պիտի հայտայեն Գամիրէ՛ և Աղեքասանդրիոյ Ազգային Առաջնորդարանները, Գամիրէ՛ Հայ Կաթողիկէ Պատրիարքարանը և ՀԲԸՄ-ի Գամիրէ՛ Մասնաճիւղը:

## ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՇԱՆԻ ԾՆՈՐՀՈՒՄ

ՀԲԸՄ-ի Գամիրէ՛ Մասնաճիւղի անդամ-ներէ՛ Տիար Ծորճ Նուպար Պողոս Սիմոնեան, որ օգնական ուսուցիչի պաշտօն կը վարէ Հելուանի Համալսարանի Գոլլեյար Ալֆնուն Ալթաթպիթիյայի բաժինն մէջ, ժամանակի մը ի վեր գիտական հետազոտութիւն կը կատարէր տպագրական արուեստի արդիականացումի և ծրարումի մասին, անցնող Մարտի 25-ին, նոյն Համալսարանի Բարձրագոյն Ուսումնասիրութիւններու բաժինն համուխասրամին մէջ, կ.ա. ժամը 11-ին, ներկայացուցած է իր կատարած ուսումնասիրութեան արդիւքը՝ «Օֆսէթ-լիթօ տպագրութեան նորագոյն ձեւեր, digital-ը և անոնց ազդեցութիւնը տպագրական արտադրութեան որակին վրայ, յարմարութիւնը՝ տեղական շուկային»:

Յետ խիստ քննարկումի և վիճարկումի՝ մասնակից չորս փրոֆեսիոն-տոքթէօրներու միաձայնութեամբ, Տիար Ծորճ Սիմոնեանին շնորհուած է տոքթորայի գիտական աստիճան:

Տպագրութիւնը՝ կիրառական արուեստի մէկ ճիշճ է, իսկ կիրառական արուեստը՝ արուեստի տեսակ մըն է, որուն նպատակն է պատրաստել ամենօրեալ կենցաղի առարկաներ, որոնք միաժամանակ արուեստի ատեղծագործութիւններ ըլլան:

Այս առիթով, ՀԲԸՄ-ի Գամիրէ՛ Մասնաճիւղի Վարչութիւնը, ինչպէս նաև «Տեղեկատու»-ի խմբագրութիւնը սրտանց կը շնորհաւորեն Տոքթ. Ծորճ Սիմոնեանը՝ իր ձեռք բերած գիտական պատուաքներ յաջողութեան համար:

## ՎԱՏԻԿԱՆ

### “ՀՈՒՄ-ՀԱՅԱՍՏԱՆ” ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Մասնաւոր թոհշքով Վատիկան փոխադրուած են, Հայերու Քրիստոնեութեան դարձի 1700-ամեակին առիթով կազմակերպուած “Հում-Հայաստան” Ցուցահանդէսին մաս կազմող ցուցունները:



24 Մարտ 1999-ին, Վատիկանի Մատենադարանին Sala Regia -ի մէջ, Յովհաննէս-Պողոս Բ. Պապը բացում կատարած է “Հում-Հայաստան” Ցուցահանդէսին, ի ներկայութեան ՀՀ Նախագահ Որեքրտ Քոչարեանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա.ի և կաթողիկէ հայերու Կաթողիկոս-Պատրիարք Յովհաննէս-Պետրոս Ժ. Գասպարեանի:

Հանդիսաւոր բացումին ներկայ նդած են Արքածրաստիճան եկեղեցականներ, պետական դէմքեր և մշակոյթի ականաւոր գործիչներ:

Արքազան Պապին կողմէ ցոյց տրուած այս մասնաւոր ուշադրութիւնը՝ անհայտէալ իրութիւն կը նկատուի Վատիկանի շրջանակներուն մօտ:

Արքազան Պապը՝ իր բարձրաստիճան հիլուրուն նետ, Բետառքութեամբ շրջած և գործնակութեամբ դիտած է Հայաստանէն առարուած 104 ցուցանմուշները՝ որոնցմէ միայն 34-ը,



թամկարժեք ձեռագիրներ են, կազմ՝ դրամներ, խաչքարներ, իշխանական կրօնական ծիսակարգի արձանիկներ-իրեր:

Բոլոր ցուցուններն ալ ընտրուած են իրայատուկ կարեւորութեամբ. սակայն, կարելի է մատնամիշ ընել հետեւեալները՝

-Երեբունի ամրոցի հիմնագրութեան պազարի վրայ արձանագրութիւնը՝ Արին քերդ, Ք.ա. 882թ.:

-Արգիշտի Ա.ի սաղաւարտը՝ Ք.ա. 8-րդ դ.:

-Սարդուրի Բ.ի քանդակագարդ կապարճը՝ Ք.ա. 7-րդ դ.:

-Լատինատառ և յունատառ տապանագրեր:

-Ցուշակոթողներ՝ Գրիգոր Լուսաւորիչի և Տրդատի հարթաքանդակներով. Դուին, Զ.-Ե. դդ.:

-Մշոյ Ս. Կարապետ եկեղեցիին քանդակագրդ դուոր 1134 թ.:

-Շարակնոց ականց, 1482 թ.:

-Աստուածաշոնչ Մատեան. Գլաձոր՝ 1318 թ., Կիլիկիա՝ 1314 թ.:

-Ցովիան Որոտնեցիի և Գրիգոր Տաթևացիի դիմանկարներով ծաղկած Աւետարանը՝ 1374 թ.:

-Տիգրան Չումանեանի "Արշակ Երկրորդ" օհերայի partitura-ի ձեռագրեն էջեր:

Վատիկանի Առաքելական Մատենադարանի կողմէ տրամադրուած ցուցուններուն մասին՝ Դիւնապետ և Մատենադարանապետ Արքեպիսկոպոսը առանձնացուցած է երեք ցուցանուշներ, որոնք պատմական և մշակութային մեծ արժեք կը ներկայացնեն.

-Վատիկանի Գաղտնի Դիւնապերուն մէջ պահուած, Կիլիկիոյ Լեւոն Ա. թագաւորին ուկեայ կնիքով նամակը՝ ուղուած Խնովկենտիոն Գ. Պապին (1198-1216): Ուկեայ կնիքը՝ Վաւերականութեան ապացոյց կը նկատուի:

-Նոյեան Տապանէն մատունք պահպանող մասնատուփը:

-Կ. Պոլսոյ Բառնաբաս Պատրիարքին նամակը՝ որուն մէջ Կ'արտայայտուի Ներսէս Համբրոնացի Հայրապետին մասին: Վատիկանի յունարէն ձեռագիր՝ թ. 859, 1197 թ.:

Ցուցահանդէսը հիւրընկալելուն և կազմակերպութեան աջակցելուն համար, Սուրբ Աթոռին խորին երախտագիտութիւն յայտնելով, ՀՀ Նախագահ Ռ. Քոչարեան ըսած է. «Հայ ժողովուրդը կատարելով իր պատմական ընտրութիւնը՝ տակաւին 301 թ., քրիստոնէութիւնը հոչակնց իբրև պետական կրօն, և մինչև այսօր հաւատարմօրէն կը շարունակէ դաւանի մարդասիրութեան, քարիի, խաղաղասիրութեան համամարդկային արժեքները. կը շարունակէ զարգացնել հոգեւոր-մշակութային իր դարաւոր աւանդութեանը, և աշխուժացնել՝ փոխարժուացնող շփումները»:

Սորազան Բահանայապետը՝ իր գոհունակութիւնը խուցուցած է հետեւեալ արտայատութեան մէջ. «Դուք ամենագեղեցիկ կերպով փափաքեցաք պատուել Հռոմի Եկեղեցին, քարեւիրութեան վկայութեամբ և սիրոյ համբույրի հաղորդակցութեամբ:

Ես խորապէս կը գնահատեմ այս արտայատութիւնը՝ որ կը կազմէ նոր և կարեւոր գործն մը Քրիստոսի հետեւորդներուն միջև ամբողջական միութեան պատմութեան մէջ»:

Հայ ժողովուրդի դարաւոր պատմութեան և մշակութիւն մաս կազմող այս լուս վկաները՝ Մարտի 25-էն սկսելով, մինչև Ցովիսի 16-ը, համաշխարհային համբութեան հետաքրքրութեան առարկան պիտի դառնան:

## Հ Ա Յ Ա Ս Ա Ն

### ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՒ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Նախագահական յատուկ հրամանագրով՝ կազմուած է պետական գրական մրցանակներ շնորհող յանձնախումբ մը, քանատեղ Ռազմիկ Դաւոյեանի գլխաւորութեամբ, և տասնեակ մը ամուսին մշակութային գործիչներու մասնակցութեամբ:

Ես նորակազմ յանձնաժողովին պարտականութիւնը պիտի ըլլայ քննարկել ներկայացուած գրական աշխատութիւնները, և անոնցմէ լայագոյնմերում մրցանակներ շնորհել:



## ՈՍԿԵԱՅ ԵՒ ԱՐՄԱԹԵԱՅ ՅՈՒԾԱԴՐԱՄՆԵՐ

Հայաստանի Կեդրոնական Դորամատան կողմէ՝ Քրիստոնէութեան պետական կրօնը հոչակուելու 1700-ամեակին առիթով, թուղարկուած է ոսկեայ և արծաթեայ յուշադրամներ, Հանրապետութեան գիմանշանով և Ս. Էջմիածնի Մայր Տաճարի պատկերով:

Ոսկեայ յուշադրամի դիմերեսին պատկերուած է ՀՀ գիմանշանը. Վերի եզրաշուրթին՝ Հայաստանի Հանրապետութիւն, յետոյ՝ անունական արժեքը՝ 10,000 դրամ, իսկ վարի եզրաշուրթին՝ երկու մանրազարդերու միջեւ, թողարկումի տարին՝ 1998:

Յուշադրամի դարձերեսին պատկերուած է Ս. Էջմիածնի Մայր Տաճարի պատկերը՝ Քրիստոնէայ Հայաստան մակագրութեամբ, վար՝ Christian Armenia : Երկու մակագրութիւններուն միջեւ, աջ և ձախ շուրթերուն՝ Ս. Էջմիածն և Holy Etchmiadzin. իսկ Մայր Տաճարի վարը՝ 301-2001, և աւելի մեծ՝ 1700 թուականը:

Դիմերեսն ու դարձերեսը ունին ուռուցիկ եզրաշուրթ. դարձերեսի եզրաշուրթը՝ ամբողջ պարագծով, ունի կէտաւը ձեւաւորում:

Արծաթեայ յուշադրամը ունի նոյն յատկանշները, միայն անուանական արժեքը 1000 դրամ է:

Յառաջիկային պիտի թողարկուին՝ Ազիի Ս. Գրիգոր Ապողամոնց, Հաղբատի և որիշ չորս եկեղեցիներու պատկերով յուշադրամներ:

### ՊԵՅՐՈՒԹ

#### ՀԲԸՄ-Ի ՊԱՍՔԵԹՊՈԼԻ ԻԳԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԼԻԲԱՆԱՆԻ ԱԽՈՅԵԱՆ

Պէյրութի Շահապ մարզաշտին վրայ տեղի ունեցած միջումին, անցնող Մարտի 24-ին, ՀԲԸՄ-ի «Անդրանիկ» Երիտասարդական

Ընկերակցութեան պատքէ պոլի իգական խումբը՝ 51-39 կշտերով, յաղթանակ արձանագրած է ՀՄԸՄ-ի խումբին դէմ:

Ցաջորդական երկրորդ տարին ըլլալով, «Անդրանիկ»-ի պատքէ պոլի իգական խումբը կը պահպանէ Լիբանանի ախոյեանութեան պատիւը:

Անցեալին՝ 1959 թ., «Անդրանիկ»-ի խումբը Լիբանանի ախոյեանութիւն արձանագրած է:

### Ս Ի Տ Ն Ի

#### ՀԱՅՈՅ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՅՈՒԾԱՏԱԽՏԱԿԱԼ

Նոր Հարաւային Ուէլզի նահանգի խորհրդարանի շէնքին մէջ, նահանգի վարչապետ Պուպ Քար բացումը կատարած է 1915թ. հայոց ցեղասպանութեան նուիրուած պրոզանոյլ յուշատախտակին:

Այս յուշատախտակին վրայ փորագրուած է Նոր Հարաւային Ուէլզի խորհրդարանին կողմէ՝ հայոց ցեղասպանութեան ճանաչումի մասին բանաձեւը:



## ԱՆԴԱՄԱԳՐԱԿԱՆ

### ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Կիրակի, 11 Ապրիլ 1999-ին, Գահիրեկի Ս. Գրիգոր Լուսատորիչ Մայր Տաճարին մէջ տեղի ունեցաւ Ս. Պատրիարքութիւնը Պրճ. Մանուէլ Գրիգորեանի ընդ Օր. Սիրի Եասայի, խաչեղապարութեամբ Պրճ. Հարի Զեչենեանի:



Պրճ. Ս. Գրիգորեան՝ 1990-էն ի վեր, կը վարէ ՀԲԸ-ի Եղիպատոսի Ծրչանակային Յանձնաժողովին գրասննեակին քարտուղարի պաշտօնը:

«Տեղեկատու». Այս ուրախ առիթով, ՀԲԸ-ի զոյգ մարմինները և խմբագրութիւնները անամպ երշանկութիւն կը մաղթենք նորապակ ամոլին:

### ՄԱՀԱԳՐՈՒԹԻՒՆ

6 Փետրուար 1999-ին՝ մահացաւ Գահիրեկի Հ.Բ.Ը.Մ.ի անդամներէն Գէորգ Ա. Ասլանեան: Հանգուցեալը Միութեանն կ'անդամակցէր 1980-էն սկսեալ:

10 Փետրուար 1999-ին՝ Մոնագոյի մէջ, մահացաւ Հ.Բ.Ը.Մ.ի Եղիպատոսի Ծրչանակային Յանձնաժողովի Փոխ-ատենապետ՝ Տիար Օննիկ Կարիպեանի մայրը, Տիկին Էթէլ (Գրուշեան) Կարիպեան:



25 Մարտ 1999-ին՝ մահացաւ Գահիրեկի Հ.Բ.Ը.Մ.ի անդամութիւններէն՝ Օր. Արսիմէ (Անժելա) Վառվառեանի մայրը, Տիկին Զապէլ Վառվառեան:

18 Ապրիլ 1999-ին՝ մահացաւ Գահիրեկի Հ.Բ.Ը.Մ.ի անդամութիւններէն, Տիկին Շաքէ Սլապան: Հանգուցեալը Միութեանն կ'անդամակցէր 1981-էն սկսեալ:

24 Ապրիլ 1999-ին՝ Երեւանի մէջ, մահացաւ Հ.Բ.Ը.Մ.ի զոյգ մարմիններու Ատենապետ՝ Տիար Պերճ Թէրզեանի եղբայրը, Տիար Գէորգ Թէրզեան:

«Տեղեկատու». Մեզմէ առ յաւէտ բաժնուած այս անդամներուն հարազատներուն և ընտանեկան բոլոր պարագաներուն խորազգաց ցաւակցութիւն կը յայտնենք: